

891.99
K - 62

207

891





19 NOV 2010



ՅԱՐՈՒԹԻՒՆ ՇԱՀՐԻԿԵԱՆ

20 APR 2006

891.33
4-62

Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն Պ Ա Լ Ե Ե Ց Գ Ր Ա Տ Ա Ն

ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ



“Կ Ա Ի Ե Ա Ր Զ Ա Ն Ե Բ ,”

Ա.

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՇԱՀՐԻԿԵԱՆ




1002
4435+

1253

Կ. ՊՈՂԻՄ
ԳՐԱՏԱԿՈՒՆ Պ. ՊՈՎԵՆԵՑ
1910

13.02.2013

19916



ՅԱՐՈՒԹԻՒՆ ՇԱՀՐԻԿԵԱՆ

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ

Օ. Ա. ՔՉՈՒՄՅԱՆ

№ 32

I



Թէ իրաւ է որ հանրային մարդոց բուն կեանքը կը սկսի ճիշդ այն բռպէէն ուր ընդհանուրին հետաքրքրութիւնը կը յանկուցանեն, պէտք է ընդունինք որ մեզի, Թրքահայոց համար, Յարութիւն էֆէնտի Շահրիկեան ծնած է 1908ի Յուլիս ամսուն, յայտնի չէ թէ ո՞ր օրը, բայց ամէն պարագայի մէջ 10էն վերջ :

Սյս տեսակ վերածնունդ մը անպայման բազմալի չէ անշուշտ : Որովհետեւ եթէ կան հանրային մարդիկ որոնք այդ նոր կեանքին դրան առջև սիրով, նոյն իսկ փութկոտութեամբ կը թօթափեն իրենց անցեալը, ուրիշներ մասնաւոր ջանք մը կը դնեն այդ անցեալը շարունակ աչքի առջև պարզելու, անոր բազմազան դրուսպները իրր լուսապսակ բոլորեւու իրենց ձական շուրջը, ինչ որ նուազ անտանելի չի դարձներ զիրենք, ընդհակառակը : Յարութիւն էֆէնտի Շահրիկեան ապահովաբար վերջներէն չէ .— արդէն անտանելի ըլլալու շատ աւելի ազդու միջոցներ ունի՝ այդ եղանակը

արհամարհելու համար : Ինք կ'ըսէ թէ սուաջիններէն ալ չէ , և մենք որ պատմոթիւն չենք գրեր , կրնանք հանգխաս թողուլ վաղճուց անցեալը և անցնիլ այս փափուկ կէտին վրայէն , արձանագրելով միայն սա իրողութիւնը թէ ամէն անգամ որ հետաքրքիր մարդիկ փորձեցին այդ միութիւնը լուսաւորել . Շահրիկեան էֆէնտի ազգամիրաբար փութաց իր աջակցութիւնը նույիրել . . . քանի մը վարագոյր աւելի քաշելով անոնց աչքերուն առջեւ :


Այսպէս ուրեմն՝ այս սահմանագրածին երեխային յայսնութիւնը տեղի ունեցաւ «արախներու արշաւանք» մն ամէնէն կատաղի շրջանին , այն օրերուն՝ ուր յեղափոխական կուսակցութիւնները բազէի ճախրանքով կը խուժէին Պոլիս , ամէնքն ալ յդի անսասելի զիրկընդիսանումներէ , ամէնքն ալ արամադիր իր պունիկ նստուելու հանդիպած աւաջին բազուկներուն մէջ , իրենց ետեւէն քաշելով զանազան և զարմանազան հերոսներու , ֆէտայիններու , մեծապատիւ մուրացկաններու , խաչագոլներու և առաւ-փախաններու ահաւին կարաւան մը որ կը յաւակնէր Յորդանանի պատմական անցքը կրինել՝ մէկի տեղ տառը և աւելի Մալտէններու ասաջնորդութեամբ : Դաշնակցութիւնը միւններէն նուտաղ յդի չէր , և իր սերունդը աւելի բազմաթիւ կը թուէր քան Սրտաչէս Աշխարհակալի զմնուրներուն նետերը , որոնք սակայն արեւին լոյսը խափանեցին :

Շահրիկեան էֆէնտի ալ այդ ֆիրմայով յայսնուեցաւ : Այն երանելի օրերուն՝ Դաշնակցական ըլլալը չատ բան ըլլալ էր , և անշուշտ ասոր համար էր որ հրապարակը ողազոտ այլազոյն և այլատեսակ «փրկիչ» ները ուրիշ ամէն տեսակ տիտոս կը թօթափէին իրենց վրայէն , նոյն իսկ չէին ուզեր «պլատուիլ» տարրեր ֆիրմա կրող էսմաֆներու հետ : Բայց Շահրիկեան էֆէնտիի համար չատ բան ըլլալը նշանակութիւն չունէր : Ինք կ'ուզէր միանգամայն ամէն բան ըլլալ : «Յեղափոխութիւնը ուրիշ բան չէ՝ այլ եղածին տեղ չեղածը դնելու պարզ գործողութիւն մը» , ըսած է Տանթօն : Շահրիկեան էֆէնտի իրաւամբ կը մտածէր թէ Հայերը չատ փորձանք տեսած էին , բայց տակաւին իրեն պէս փորձանք մը տեմնելու բարեբախտութիւնը չէին ունեցած : Ինք՝ «չեղածան էր , հետեւաբար պէտք էր ամէն բանի տեղ անցնէր :

Ասիկա տեսակ մը կոչում էր , և Շահրիկեան էֆէնտի ջերմեւանդաբար կը հաւատար իր կոչումին : Ճամբայ ելուծ էր աշխարհակալի մը վատահութեամբ , և ապահով էր թէ պիտի յաղթէր , որովհետեւ բաւականէն տեկի խելացի էր մտածելու համար թէ մարդիկ ընդհանրապէս ախմար են , չեն կրնար բոլորովին թօթափէլ ստրկութիւնը : Ինք գիտէր թէ անոնք կը դժգոհն բռնութենէն , կ'ատեն բռնականները և յաճախ յեղափոխութիւններ կը սարքին անոնցմէ ազատելու համար , բայց հաղիւ ճողովարած՝ իսկոյն նոր բռնականներ կը վնասուն , նոր գերութեամ մը շվթանները կ'անցընեն իրենց ոտքերուն : Արդէն ներքին ձայն մը կ'ըսէր իրեն . — «Գնա՞» , ինչ որ կը մտածես՝ չատ ճիշտ է . չզթան հացին համարժէք է մարդոց համար . իմաստունը ան է որ այդ տեսակ «պատեհ մօմէնտ» ի մը մէջ տեկի բարձր կը կանգնի քանի ամբոխը խըր-



Առաջին օրեր , փառքի՝ օրեր , երբ ամէն մարդ Շահրիկի սրինգով կը հմայուէր . . .





... ԵՐԲ ԳԱՐԳԻՆԻ ԱՆԳԱՄ ՇԱԽԻԿԻ ՍԱՆՃՈՂ ԿՐ ՎԱՐՈՒԵՐ:

սոոլ բոլոր այլաստարր հոսանքները, և անուշութեամբ կամ բանութեամբ ինք իր մէջ կը լուծէ զանոնք»:

Պոլս՝ ճիշդ այդ կարգի «պատեհ մօմէնս»ի մը մէջ կը գտնուէր 1908ի բարեցիշատակ յուլիս ամսուն: Շահրիկեան էֆէնսի որ այդ շփոթութեան և յափշտակութեան օրերուն յայտնուող բոլոր խմասուններուն մէջ խմասոնագոյնը ըլլալ կ'ուզէր, բնականաբար առիթը մազերէն պիտի բանէր: Ինք աւելին ալ ըրաւ, մազերէն բանելով հանդերձ՝ ոտքերէն ու ձեռքերէն ալ բոնեց: Կը մնար տիրապետութեան եղանակը բնարել, և Շահրիկեան էֆէնսի չէր կրնար անուշութիւնը բոնութենէն գերազանել: Այս պղտիկ, — օհ, ծուալով անշուշտ, — դակունակ ու կմախատիալ մարդը որ կարծես քանի մը դար գերեզմանի մը մէջ թաղուած մնալէ վերջ յանկարծ լոյս արեւուն ելած էր Գարրիկեան Փողը լսելով, որ քառասուն աստիճան տաքութեան մէջ կրնար չերմաչափին սընդիկը զէրօ աստիճանին իջեցնել մի՛ միայն անոր մօտենալով, ալեւուրած՝ ակռան թափած Մէֆիստօֆէլի իր դէմքին վրայ կը կրէր երկու մանրադիտական, մշտապէս անհանդարա աչքեր՝ որոնք «աչքօրէն» կարելի ամէն չանք կը թափէին հասկցնելու համար թէ «բարի չեն»: «Բարի չըլլալ»ը թերեւս անպայման «չար ըլլալ» չի նշանակեր: Բայց գոնէ ան որ իր բանակալ իր նմաններուն դէմ պիտի ծտամայ ու բարի չէ, ապահովար ձեռքէն չպիտի ձգէ ճպոսն ու խարազանը:

Այսպէս պիտի ընէր նաեւ Շահրիկեան էֆէնսին:





II



ԱԳՈՒԵՆ՝ ուրկէ ուզգակի Պոլիս կուգար՝ հեքեամթ մը հետեւած էր այս մարդուն։ Կ'ըսէին թէ պարապ աթու մը գանելուն պէս իսկոյն վրան կը բարձրանայ, վիզը կը անկէ ու կը սկսի ճառախօսել։ Ճառախօսելը մոլութիւն մըն էր իրեն համար, նոյն իսկ մոլութենէ աւելի բան մը, տեսակ մը կեանքի պայման՝ նոյնքան անտեղիստալի որքան ջուրը ձուկին համար։ Զէր կրնար առանց անոր ապրիլ։ Սւելի հրաշալին հոն է որ Շահրիկեան էֆէնտի կրնար օրերով անօթի անցընել, —և անօթութիւնը այնքան ող հաղուադէպ բան չէր թրքահայ տարագիրներուն համար, — պայմանաւ որ խօսքը չվացուէր իրեն։

Շատ անգամ՝ կը պատահէր որ բարեկամի մը ճաշի հրաւերին հետեւեալ պատասխանը առ։

— Շնորհակալ եմ, կարիք չունեմ, հէնց էս բոպէիս մի ճառախօսութիւն եմ արել։

Ապուր կերեր եմ, ըսելու պէս բան մը։

Մնկուափութիւնն ալ հոգը չէր ըներ, և այն օրերը ուր մէկի տեղ երկու անգամ խօսելու առիթ կ'ունենար, արհամարհանքով, նոյն իսկ արգահատանքով կը նայէր Մանթաշէֆին։

Ճառախօսութեամբ կ'անցընէր նաև գլխուն ցաւը, —եթէ ունենար, — և կամ աւելի ճիշդը՝ ճառախօսութեամբ իր գլխուն ցաւը կը փոխանցէր ունինդիրներուն գլխուն։

Ասոր համար է անչուշտ որ կամաց կամաց սկսան աթուները իրմէ պահել։ Վերջ ի վերջոյ՝ աթուներն ալ խելացի փրթան և հեռուէն Շահրիկեան էֆէնտին տեսնելուն պէս, իրենք իրենց քառամբակ կը փախչէին, տանիքներու վրայ կ'ելլէին,



ՇԱՀՐԻԿԵԱՆ. — Արժէ՞ հրաժարւիլ սրանց համար .

թէե կատաղի ճառախօսը արդանդերն ալ կը համնէր իրենց : Եւ որովհետեւ ընդհանրապէս ձերմանկ հագուստ կը կրէք, շատ հեղ տղաք՝ զինքը տանիքի մը վրայ տեսնելով՝ արագիլ կը կարծէին : Իր ճռգած ճայնն ու սուր կանչերը արդէն քիչ չէին նպաստեր այդ նմանութիւնը շեշտելու :

Երեւակայեցէ՛ք այս մարդուն հրձուանքը՝ երբ հազիւ Պոլիս մոած՝ տեսաւ որ ո՛չ միայն աթուները չեն փախչիր, այլ նոյն իսկ ինքնարերաբար կու գան մարդոց ոսկերուն տակ, և խօսիլ գիտցողն ու չգիտցողը հաւասարապէս կը սախակն անպատճառ կտուցնին բանալու : Շահրիկեան էֆէնտի Քարափէն սկսու, և դեռ Սաքրդ Աղամի գաշնակցական «Օֆիա»ը չելած՝ արդէն իսկ երեք հարիւր քառասուն երեք ճռ խօսած էր, չորս երկուսասանեակ աթոռ կոտրելով և գլխու ցաւի զարհուրելի համաձարակ մը սփռելով Ղալաթիայէն մինչեւ Բերա : Այն օրը՝ Պոլսոյ բժիշկները կրկնապէս տօնեցին Մահմանադրութեան վերահաստատումը :

Եւ ահա կազմ ու պատրաստ հսեսոր մըն ալ Դաշնակցութեան համար, որ աշխարհի չորս ծայրերէն հաւաքած էր իր բոլոր շատախօս ընկերները և կը սպառնար խօսքի ջրհեղեղի մը մէջ ընկլուզել Պոլիսն ու շրջակայ վայրերը : Օրուան կարգախօսն էր Բարիզի Կօնդրէսը, Թուորքիոյ ընդդիմադիլ տարրերու համագործակցութեան հրաւելը, ապակեղբանացումը և այն ծիծաղելիօրէն ողբալի առասպելը թէ ազատութիւնը չ . Յ . Դաշնակցութեան կը պարտինք, թէ Դաշնակցութեան չործիւ միայն կը շնչ չենք, կ'ուտենք, կը խմննք, կը պառկինք ու կը ... — բայց ի՞նչ հարկ աւելի մահամասնութեանց :

Ակնունի՛ գերազանց վարպետն էր այս սիմթէմին որ ամբողջ վեց ամիս Տասնաբանեայի պատուէրի մը պէս ուղղափառ հոչակուեցաւ, և որ եթէ ուրիշ օգուտ ալ չունեցաւ, գոնէ ազգին պարզեւեց գաւառական հայ մէպումներու այն գերազանցապէս փայլուն գումարտակը որ ամենապերճախօս լուսթեամբ մը կը պաշտպանէ խեղճ գաւառայիներուն նույիրական շահերը, ամէն անդամ որ զբաղած չէ իր սեփական և հետեւաբար աւելի նույիրական շահերը տնտեսելու :

Արդարութեան պարաք մը հաստուցած ըլլալու համար՝ ըսենք ամսիջապէս որ Շահրիկեան էֆէնտի այս սիմթէմին սիրահար մը չէր : Կը հասկնար վերջապէս թէ այդ սիմթէմը, — որքան ալ յաջող արդիւնք տուած ըլլար, — չուտաղ պիտի ընկրկէր ընդհանուր հիամթափութեան մը առջեւ : Եւ ինք ժամանակաւոր յաջողութեանց մարդը չէր . աւելի ամրակուռ, աւելի տեւական բան մը պէտք էր իրեն՝ Պոլսին պէս յարափափոխ հասարակութիւն մը իր ազդեցութեան տակ պահելու համար : Ինք ալ սիմթէմ մը գտաւ, բայց աւելի ազգու, աւելի տիրական ու անտեղիտապի : Այլևս Ակնունիի մեղրածոր ու թաւշացին տիրապետութիւնը չէր, այլ տեսակ մը անկարեկիր ու աններող բոնակալութիւն ուրկէ նոյնիսկ Համբաի պէս վարպետ մը կրնար նոր բաներ սորվիլ :

Շահրիկեան էֆէնտի կ'անցնէր մարդոց դէմը և աջ ձեռքին ցուցամատը անոնց ոչքը խոթելով՝ կը պոռապուար .

— Ասում եմ ձեղ, զգոյշ կացէ՛ք . . . ես թէե նոր եմ յայտնել ձեր մէջ,

բայց լաւ գիտեմ թէ ի՞նչ է գտնվում ձեզանից իւրաքանչիւրի խղճին վրայ . . . ևս կարող եմ չափել ձեր ամէնիդ ճակատները . . .

Կարծես Յիսուսն էր որ կը ծառանար Փարիսեցիներուն դէմ:

Ամէն պարագայի մէջ՝ իմաստունի գործ էր ըրտծը: Որովհեաւ ո՞վ լան մը չունի խղճին վրայ: Կայ մարդ մը որ իր կեանքին ընթացքին հոգ չէ թէ հեղ մը առած չըլլայ այն տեսակ քայլ մը գոր պիտի ուղէր մշտապէս գաղտնի պահել իր նըմաններէն: Ցցուեցէ՛ք այդ մարդուն դէմ, աչուըներուն խորը խուզեցէ՛ք ձեր նայուածքով, սպառնացէ՛ք թէ լաւ գիտէ՛ք խղճին վրայ գտնուածը, և ահա ակամայ պիտի խոռվի, ու գոնէ առաջին բողէին քաջութիւնը չպիտի ունենայ ձեր խուզարկու ակնարկին դիմադրելու:

Շահրիկեան էֆէնտի ճիշդ այդ խոռվը կը շահագործէր, անսանկ ատեն մը մասնաւանդ ուր չին Ռէժիմին կառավարական շրջանակներուն հետ հեռուէն կամ մօտէն յարաբերութիւն ունեցող ամէն մարդ, — այսինքն՝ Պոլիս ապրող քիչ մը ամէն մարդ, — կը վախնար հանրային կարծիքին առջև «փափիէ» նկատուելէ: Տեսակ մը արդարութեան վրիժաւու դարձած էր, և որքան ալ սկեսաթիկներ կը ծիծաղէին իր նպաստակաւոր մաքրախնդրութեան վրայ, կրկն հոգ ընող շատեր կային որոնք խոհեմութեամբ կը փափային ուրիշներու ականչն ի վար.

— Ասոււծոյ սիրոյն, ձայն մի հանէք որ չարը խափանի:

Չարը չէր խափաներ անշուշտ. շատ իրենցին կը հեռանար՝ ուրիշ տեղ մը և ուրիշ մարդոց գիտուն վրայ սաւառնելու համար: Այսպէս, քանի մը շարթուան միջոցին, Շահրիկեան էֆէնտի Պոլսոյ շրջանը ըրաւ. և որովհեաւ ամէն տեղ միեւնոյն թմրուկը կը գարնէր, ամիս մը չանցած՝ թուրքիոյ մայրաքաղաքին ստուարաթիւ հայ ընակչութեան մէջ մէկ հատ մաքուր մարդ չմնաց. — բացասութիւն կը կազմէին միայն Դաշնակցականները և կամ գեռ նոր Դաշնակցութեան յարողներ, որոնց մէջ սակայն քիչ շատ խղճամիտ դատաւոր մը քանի՛ քանի՛ կախաղանով պատուելու արժանիներ պիտի գտնէր . . .

Բացասութիւն կազմող այդ երանելի դասակարգէն դուրս՝ Շահրիկեան էֆէնտի իր չուրջը կը տեսնէր միայն «որոշ տիպի» մարդիկ, աշխարհական կամ հոգեւորական: Եւ այստեղ քիչ մը ստուգաբանութիւն անհրաժեշտ է՝ թափանցելու համար մեր հերոսը տոգորով մտածման եղանակին, — եղանակ որ արդէն այնքան սերտօրէն կապուած է իր հանրային գործունէութեան:

«Որոշ տիպի», այսինքն «որոշ տիպար մը ներկայացնող», բացատրութիւնը եթէ ռուսահայերէն չէ՝ անպատճառ յեղափոխական է, և եթէ յեղափոխական է՝ ապահովար դաշնակցական ըլլալու է: Այն առումով՝ որով կը գործածէր Շահրիկեան էֆէնտի, «որոշ տիպի» մարդը շատ ներկայանալի բան մը չէր, ի՞նչ որ ալ ըլլար իր ընկերային վիճակը, և հակառակ «որոշ» ածականը կրելուն՝ երեւակայուելիք ամէնէն «անորոշ» բանն էր որ երբեք գոյութիւն առած ըլլար: Այսպէս՝ երբ Շահրիկեան էֆէնտի կը բարեհածէր այդ բացատրութեամբ պճնել իր բաղդաւոր ժամանակակիցները, որոշ բան մը ըսած չէր ըլլար. բայց անպատճառ ամէն բան ըսելու պէտք չկայ՝ ըսել ուզածը լիովին հասկցնելու համար. յաճախ երկու բառ՝ երկու ժաման շազա-



ՇԱՀՐԻԿԵԱՆ (Գարսեանին). — Ողջերուն յաղթեցինք, մեռելներէն յաղթուեցանք . . .

կրասութեան չկրցածը կը հասկցնեն . մասձեցէք անգամ մը թէ չին Ռէյիմն օրով . — հնթաղբելով որ սս նոր թէմիմն օրով տարբեր բան մը ըլլայ , — քաղաքակիրթ աշխարհը ինչեր չեր հասկնար «թրքական վարչութիւն» ըսկով : Ինչեր չինք հասկնար այսօր մենք՝ «հայ յեղափակութիւն» ըսկով : Երկու պարզ բառեր միայն , բայց այնքան պերճախոս՝ որքան չպիտի կրնացին ըլլալ պատկառելի ծաւալով բազմաթիւ հասորներ :

Շահրիկեան էֆէնտի «որոշ ախպի» մարդն ող միանգամայն թէ՛ խաֆիէ էր , թէ՛ ժուռնալնի , թէ՛ յետաղիմական , թէ կաշտառկեր , թէ՛ զեղծանող , թէ՛ մասնիչ և թէ դաւաճոն : Գոնէ այսպէս կը հասկնացին այդ բացատրութիւնը որ կ'երթար թառ կ'առնէր հաւասարապէս պատուաւորին ու անպատիւն , մաքուրին ու անմաքուրին վրայ : Շահրիկեան էֆէնտի բան մը ըստ չըլլուով հանդերձ՝ ամէն բան հասկրցուցած կ'ըլլար՝ առանց առոր համար «պոչը մսիմբը թաթիւնելու» : Որովհետեւ նոյն խոկ ամէնէն հայրենասէր մարդը չեր կրնար բոլոքել կամ իր օձիքը բանել , գանգաւելով թէ զինքը իրը դաւաճոն ներկայացուցեր է :

Եթէ բողոքէր ալ՝ Շահրիկեան էֆէնտի պատասխանը պատրաստ էր :

— Սիր չեմ իմանում թէ լ'նչ էք ասում . . . զա մի բրօվօքացիս է . . . ես ձեզ համար միայն մի բան եմ առել , թէ դուք «որոշ ախպի» մարդ էք . . . խօս մնողաւորը ես չեմ եթէ չորամիաներ վաս մնկութիւն են առջիս խօսքերին :


Ի՞նչ կարելի էր առարկել այս պատասխանին . վերջապէս «որոշ ախպի»ն՝ տաստապէս առնելով՝ զէշ խօսք մը չէ :

Զուր տեղը չէ որ թրքական առածը կ'ըսէ .

«Ճարպիկ գողը տանուաէրը կամել կուտայ» :

Այսպէսով՝ Շահրիկեան էֆէնտի տեսակ մը շրջուն փորձանք դարձաւ Պոլսեցւոց գլխուն : Անիկա միանգամայն ամէն տեղ էր , ամէն բանի կը խառնուէր , ամէն օր կը խօսէր : Յայանի չէ թէ երբ կ'ուտէր , ե՞րբ կը քննանար : Մշտարթուն՝ ինչպէս բոլոր համաճարակ հիւանդաւթիւնները՝ կը սպանար իր աւերը ափաել նոյն խոկ լնատոնեկան յարկերէ ներս , որովհետեւ հետաքրքիր էր մինչեւ հեռագրի ձողերուն ականչ տալու ասախճան , և բամբասող ա'յնքան որքան չեն կրցած ըլլալ , որքան չպիտի կրնան ըլլալ աշխարհի սկզբնաւորութիւնն ի վեր ծնած ու ծնելիք բոլոր ջատուկները :

Այս առեն՝ երկու թաղեր , Ակիւտար ու Ամանթիս , խելացութիւնը ունեցան չարիքը ասամանափակելու , — քանի որ կարելի չեր բոլորովին արմատափակ լնել , — և զինքը ազգ . երեսփառան ընարեցին : Գիտէնս որ սաքով զլիսով ազգային զոր երաւ մէջ պիտի թաղուէր և ժամանակ չպիտի զանէր գուրս իյնալու , հանդարափակ քաղքեցիններու խաղաղութիւնը վրդովելու : Շատ շատ՝ քանի մը եւ ընարփառնի գլուխը պիտի ուտէր , և առ ալ արտաքոյ կարգի մտահոգութեան արժանի բան չեր , քանի որ ազգը միշտ պէտք եղած թուալ պարտպ մարդիկ պիտի ունենար՝ պակասճներուն տեղը լիցնելու համար .





Շահրիկեան էֆէնտի սակայն խնդիրը լուրջ կողմէն առաւ, կարծեց թէ մի՞
միայն իրեն համակրենուն համար զինքը երեսփոխան ընարտծ են, համոզում՝ որ այն-
քան աղիտաբեր պիտի դառնար այդ անբաղդ թաղերուն :


Վերջէն, ամէն անգամ որ թաղէ մը կը քշուէր գլուխ տանելուն համար,
—ինչ որ այնքան ալ հազուադէպ բան չէր, — Շահրիկեան էֆէնտի շունչը Սկիւտար
կամ Սամաթիս կ'առնէր, սա ապահովութեամբ թէ թոնէ այդ թաղերուն մէջ սիրով
մտիկ պիտի ընեն իր «ապուազանարտնութիւն»ները, — բայց զօր անհրաժեշտաբար պէտք
է տաեղձել այս զարմանալի տրիբունին ճառախօսութիւնները պիտակելու համար: Կը
խօսէր անվերջ, ինքինքը մտիկ ընող մորդու մը երանութեամբ, մասը միշտ վեր և
աչքերը մատին: Եթէ երբեք տարբեր դիրք մը առնէր, այն տաեն չպիտի ուշանար
տեսնելու թէ իր երեւակայած համակրութեան տեղ ի՞նչ տեսակ զգայութիւն զրա-
ւած է ունկնդիրները:

Անկէ ի վեր, ամէն անգամ որ Սկիւտարցի մը և Սամաթիացի մը իրարու կը
հանդիպին, մատերնին բերաննին կը տանին լուսութեան կոչ ընող շարժուձեւով մը և
կամացուկ մը կը փափան իրարու ականջն ի վար.

—Զայն մի՛ հաներ եղբայր, բան մըն էր ըրինք, Ասաուած վերջը բորին ընէ.
քոլերան իւալը կերեր է սա մարդուն քոլ...



ՔԱՂԱՔԱՆԱՄ ԺՈՂՈՎ
Շահրիկեան տիկոսաթորութեան շրջան



III



ԹԵՌ հանրութեան կը խօսէր, Շահրիկեան էֆէնտի չէր մոռնար երկու բապէն հեղ մը գլորել այն տեսակ բառ մը որ մեր աղդին համար բացառիկ կարեւորութիւն մը, ինչպէս նաև բացառիկ նշանակութիւն մը ատացած է։ Շահրիկեան էֆէնտի ամէն բան ընել, ամէն բան բարեկարգել, ամէն բան բարեփոխել կը խոսանար «աղգամիրաբար»։ և «աղգամիրաբար» բառը սոսկ աղդին նկատմամբ տածուած միրոյ մը գաղափարը չի ներչներ մեղի, այլ աւելի բարձր, աւելի խաչալ, թէեւ միեւնոյն ժամանակ աւելի տափակ բան մը հասկցնել կ'ուզէ։ «Աղգամիրաբար»՝ կը նշանակէ «անկուտիրաբար», — պամինքն «Ճրի»։ — հետեւապէս՝ այն գործիչը որ կը խոստանայ աղգամիրաբար ծանրաբենութիւն հանրային հոգերով, խոստացած կ'ըլլայ նաև բանը գործը երեսի վրայ ձգել, նոյն խակ կինն ու զաւակները իրեն հետ անօթի պահելը յանձն առնել, ու գիշեր ցերեկ տքնիլ, աշխատիլ, սուանց այդ ամէնուն փոխարէն աղգամիրաբար տասը փարս պահանջելու։ Ատկէ՝ նաև «աղգամիրաբար» բառը որ եթէ «աղգամիրաբար»ին զաւակն ալ չէ՝ գոնէ կամ հօրեղբօրդիքին է և կամ մօրեղբօրդիքին։

Երբէն ի վեր «աղգամիրաբար» բառը այդ նշանակութիւնը ստացեր է, — յայտնի չէ։ Ամէն պարագայի մէջ՝ շատ հինէն ըլլալու է, քանի որ՝ այն տաենէն ի վեր ուր սկստծ ենք աղգային գործեր ունենալ, — կարծեմ «Խըլլը» Զաքարիա Պատրիարքին օրէն՝ ինչ որ քանի մը հարիւր տարուան անցեալ ըսել է, — ունեցեր ենք նաև աղգամիրաբար աշխատող հանրային գործիչներ։ Եւ ժողովուրդը միշտ աղգամի-

բարար աշխատառզ գործիչներուն վերապահեր է ու կը վերապահէ իր համակրութիւնը, հակառակ անոր որ մեծագոյն աւազակները անհնցմէ ելեր են ու պիտի ելեն ալ անցուշտ . . . :


Աղք. Կրեսփոխան ընտրուելէն վերջ մանաւանդ, Շահրիկեան էֆէնափ սկսաւ աւելի յաճախ գլորել այս մոդական բառը. չէ որ ձրի պաշաօն մըն էր սաանձնածը: Եւ գլորեց մինչեւ այս օրը, ուր այլ ևս ամէն մարդ համալսեցաւ իր անշահախլութ-րութեան: Համբաւները կարգ մը պարկեշաստուն նոր հարսերու աւջնեկներուն պէս շուտ կը համին մեր մէջ. ինը ամիսը չըրացած արդէն խակ կազմ ու պատրաստ են:

«Աղքասիրաբար» նաև Շահրիկեան էֆէնափ ուղեց աթու մը ունենալ Օսմ. Մէպուստկան ժողովին մէջ: Մէպուս մը՝ Տէրութենէն սասմալիք 50 ոսկի ամսականը կրնար փոխարինել կա'մ իր տաղանդով, կամ իր մոտաւոր կարողութիւններով և կամ, — ամէնէն յաճախսադէսը, — իր գլխուն պարապութեամք: Շահրիկեան էֆէնափ ասոնց-մէ աւելի թանկագին, կարելի է ըսել թէ աշխարհի մէջ գոյութիւն ունեցալ ամէնէն թանկագին բանը կը խոսանար իր սասմալիք ամսականին փոխարէն: Ինչ որ կը խոս-տանար՝ ոսկի չէր, բայց ոսկին աւելի կ'արժէր. գոհար չէր, բայց բոլոր գոհարներէն աւելի կ'արժէր: Գործ չունեցալ փաստաբան մը ըլլալով՝ իրեն արուելիք 50 ոսկի ամսականին փոխարէն կրնար արամաղրել ահազին, անսպաս քանակութեամբ ժամա-նակ: Եւ եթէ քարեն՝ ալ լուէին՝ գոնէ Քասիմ պիտի ազաղակէր թէ ոչինչ կայ ժա-մանակէն աւելի թանկագին:



Այսպէս ուրեմն՝ Շահրիկեան էֆէնափի ըրածը՝ հարփւրին հինգ հարփւր, նոյն խակ հաղար տոկոս տալու պէս բան մը պիտի ըլլար: Եւ գոնէ իրեն համար, — որ իբր Դաշնակցական՝ կոչուած է ոչինչ տալու և ամէն բան աւնելու, — մեծագոյն աղ-զափափութիւնը, և որովհետեւ Շահրիկեան էֆէնափ շատ պատուական համբաւ մը թողած էր իրենց մէջ, նախընտրեցին Թուրքի մը քուէ տալ քան իրեն: Խեղճ Շահ-րիկեան էֆէնափ յանկարծակի եկաւ: — «Յապուշ կրթեցա» պիտի ըսէինք՝ եթէ եր-բեք «կրթութիւն» բառը հայնացութիւն մը չըլլար այս մարդուն համար: Տամնընդ տարիէ ի վեր Տրապիզոնը իր ներկայութենէն ազատած ըլլալով, հաւաաքը կորպու-ցուցած էր իր հայրենակիցներուն լիշողութեան վրայ, և մտքէն անզամ չէր անցը-ներ թէ հին աւերաբակները խաւնչակազ մարդիկ պիտի գանուլին: Այս ընտրական ձա-խողուածը սակայն հրամաժաման կը մասնէր զինքը: Անպատճառ պէտք էր սա-տանան գործի խաւնուած ըլլար: Եւ որովհետեւ իրեն համար սատանան ու վեղա-րաւորները նոյն բաներն էին, իսկոյն Տրապիզոնի տուաշնորդին օճիքին կտուչեցաւ, զայն պատճառ և պատասխանառու նկատելով իր ձախողելուն: Այսուղ ալ ուղեց կիրարկել իր ծանօթ սիմթէմը, հեռուէն հեռու: Մանզումի միջոցաւ սպասնալով Պալ-եան իմմանուէլ վարդապետի:

— Զգոյշ կա'ցէք, ինձ շատ յայտնի է թէ ի՞նչ է գանվում ձեր սեփական խոլճի վերայ . . . ևս կարող եմ չափել ձեր ճակատը . . .


Բայց կ'երեւայ թէ Սեւ Ծովուն օդը աղէկ չեկաւ այս սիմթէմէն, որովհետեւ բանի մըն ալ չծառացեց:



Շահրիկեան էֆէնափի կարգի բերելու միջոցներ
(Մրազի Հիսարլեան բանասյի)



Շահրիկեան Էֆեմուխ կարգի բերելու միջոցներ
(Նրազիք Էրսէրմեան բանասյի)



Շահրիկեան էֆէնտի կը կարծէր տանիլ
ազգ. զործերը . . .
տուն մը, պարտէղ մը, ճէմիշ մը, ածխանոց մը կամ ախոռ մը ըլլալ, հոգ չէր : Ամբողջ տանը հիմու տարի այդպէս ծրագիր ծրագրի վրայ բարդելով շրջած էր կովկասի մէջ և ալլուր,

Երազիր ուեխմ, ո՞վ կ'առակ
պուալով փողոցէ փողոց :
Շատեր՝ հետաքրքրուելով՝
ուզած էին քննել այդ ծր-
րագիրները, բայց հազիւ քա-
նի մը էջ դարձուցած՝ սա-
սանին զրկած էին ծրագիրն
ալ, պատրաստողն ալ : Մէկ
հոգի միայն, թիվլիսի մէջ,
ջերմագին ընդունելութիւն
մը ըրած էր խեղճ մարդուն,
և փողոցի անուն մը ու տան
թիւ մը տալով իրեն,

— Գնա՛, ցոյց տուր, այն-
տեղ միայն կը գնահատեն քո
իմաստութիւնը, բաս էր
ժպտելով :

Եւ Շահրիկեան էֆէնտի
որ ակած էր յուսահատիլ
մարդկութիւննէն, նոր յոյսով,

Այս կերպով ահա Շահրիկեան էֆէնտի
ստիպուեցաւ միայն Ազգ. Երեափ. Ժողովին
մէջ սահմանափակիւլու իր գործունէութիւնը,
ինչ որ փիզը հարիւր փարանոց սիկասի տու-
փի մը մէջ տեղաւորել ուղելու պէս բան մըն
էր : Շահրիկեան էֆէնտի տասը մարդու չափ
պարագ ժամանակ ունէր, հեանւալուր կրնար
տասը մարդու չափ ալ աշխատիլ : Իր տա-
րագրութեան ընթացքին, ամէն ամիս կանո-
նաւորապէս բարեկարգութիւնն երկու ծրա-
գիր պատրաստած էր : Բարեկարգելու պէտքը
իրեն համար այնքան բնական էր որքան չո-
րը թրջելու սովորութիւնը ծծկեր տղոց հա-
մար : Բարեկարգութիւնն առարկան խնդիր
չէր . կը բաւէր որ բարեկարգելիք բան մը ու-
նենար : Այդ բանը կրնար ազգ մը, երկիր մը,
տէրութիւն մը, ընսամնիք մը ըլլալ, կրնար



. . . ազգ. զործերն է որ զինքը տարին:

նոր խանդավառութեամբ դիմոծ էր նշանակուած վաղոցը : Վերջապէս պիտի կրնար իր հանճարը գնահատող մարդիկ զանել, բարեկարգութեան ծրագիրներ պարզել, բարեկարգել...

Զեղումով, յուզմամբ, գրեթէ շմորած վնասուած տան թիւը : Բայց չէր կրցած ձեռքը բարձրացնել՝ գուռը զարնելու համար, որովհետեւ, գուշակեցիք թերեւս, յիմարանցի մը հասցէն էր իրեն արուածը : Շահրիկեան էֆէնտի յիշոց մը արձակելով ետ դարձած էր, թէեւ իրեն և մեր ամէնուու համար աւելի լաւ կ'ըլլար որ նոյն օրը ներս մտնէր այդ գունէն՝ անդամ մըն ալ գուրս չելլելու համար :


Պոլիս մտած օրը՝ ուրեմն պատրաստ ունէր երեք հարիւր վաթսուն բարեկարգութեամ ծրագիր, արդիւնք տամնընդինք տարուան յոզնաշնն աշխատութեամց : Այս տեղ ալ պարապ չկեցաւ, այնպէս որ՝ առաջին անգամ Նալաթիոյ Խորհրդարան մտած օրը՝ մօտաւորապէս հինգ հարիւր կատր բարեկարգութեան ծրագիր կը տանէր իրեն հետ : Բայց այդ օրերու Ազգ . Երեսփոխանական ժողովին պատկերը պէտք է աչքի առջեւ բերել անգամ մը, գուշակելու համար թէ բարեկարգութեան ծրագիր մը, մանաւանդ հինգ հարիւր բարեկարգութեան ծրագիրներ, ի՞նչ տեսակ ընդունելութիւն կրնացին գտնել : Ժողովը ինքնին մնածադոյն հայհոյութիւնն էր բարեկարգութիւնն ըստած բանին դէմ . ժողով չէր՝ այլ խառնակարան, աւելի բարելոնական քան աստուածնչական Աշտարակը : Այս տեղ խմբուած էին մարդիկ՝ որոնք ինքզինքնին շատ աեղեր, նոյն իսկ շա'տ ալ աններկայանալի աեղեր կրնացին երեւակացել, բայց ոչ երբեք Ազգ . Խորհրդարանի մը մէջ, և որոնք սակայն երեսփոխան ընտրուած էին՝ կարծես իրենց ժամանակակիցներուն ապաւշութեան կննդանի ապացոյցները ըլլալու համար : Եւ այս մարդիկը լուռ չէն մնար . կը խօսէին, կը պոռային, կը ճշէին («կը բւաղէին»՝ պիտի ըսէր Շահրիկեան էֆէնաի) ամէնքը մէկ, միշտ իրարու խօսքը կը տրելով և իրենց խօսքը ուրիշի մը կարել տալով : Այս աեսակ հաւաքոյթի մը մէջ բարեկարգութեան մասին ճառել՝ յուլիսնան օրերէն առաջ Ապահու Հոմիար հետ Սահմանադրութեան վրայ խօսելու պիտի նմանէր : Շահրիկեան էֆէնտի կտանցուկ մը մէկ կողմ դրաւ իր ծրագիրները, սպասելով «պատահ» մօմէնայի մը, որ թերեւս չպիտի ուշանար : Վերջապէս այդ յիմարները պատալով պատալով կամ պիտի յոգնէին և կամ բոլորին թշխանքէն ըլլալով, կամայ ականչյ թոյլ պիտի տացին որ ուրինէր ալ երկու խօսք ընեն :

Այս սպասումը սոմկայն երկար աեւեց, մինչեւ անգամ կը սպասնար բնաւ վերջ չանենալ, որովհետեւ մարդիկը երեսփոխան ընարուած էին միայն խօսք ծախելու համար : Շատեր նոյն իսկ չէն զիտեր թէ ինչի՝ մէջ կը կտանց երեսփոխանութեան պաշտօնը, և բնարաւելնէն վերջ զացած խորհուրդ հարցուցած էին բանգէտ բարեկամներու : Տարակոյս չկաց որ այդ աեսակ պարագաներու մէջ հետեւսոյն պէս խօսակցութիւններ շատ յաճախաղէպ եղած :

— Եզրացր, հիմոյ ի՞նչ ապաւր պիտի ուտեմ :

— Խեր է, ի՞նչ կաց որ . . .


— Զիս երեսփոխան ընարեր են և ես չեմ զիտեր թէ ի՞նչ ընելու պիտի երթամ :



Շահրիկեան Էֆէնտին կարգի բերելու միջոցներ

(Ծրագիր Հմայեակ Սըրազանի)

—Քանի որ չես գլտեր՝ հրաժարէ՛ ... ապահովաբար քեզ բոնութեամբ Խորհրդաբան չպիտի տանէին ... հիմայ Համիտին բոնութիւնն ամողամ վերցաւ ...
 —Եղայր, իրաւունք ունիս ... բայց ... վերջապէս ...
 —Պատիւ մըն է ուրկէ չես ուզեր հրաժարիլ, անանկ չէ՞ ...
 —Է՞ն ...



Աւելածուն՝ ինչպէս կ'երեւակայէին զինքը

—Քանի որ այդպէս է, հոգ մի ընկը ... երեսփախանութենէն դիւրին գործ չկայ ...
 —Իրա՞ւ կ'ըսես ...
 —Հապա՞ ... քեզի բացատրեմ երկու բառով ... դպրոցականի օրերդ կը յիշե՞ս, չէ՞ ...
 —Գոնէ շատ բան մտքէս չէ ելած ... վերջապէս այսքան տարուան մարդ ենք ... ծերացանք ...
 —Լաւ, չէ՞ պատահած որ դասի միջոցին յանկարծ բնական պէտքէ մը բըռնուած ըլլաս :

—Պատահած է :

—Ի՞նչ կ'ընէիր այդ պարագային . . .

—Մասս վեր կը վերցնէի և Միւսիէն արտօնութիւն կ'ուզէի դուքս ելլելու :

—Տեսա՞ր մի . . . երեափոխանութիւն ըստածդ ալ տա է արդէն . . .

—Եղբայր, ի՞նչ կ'ըսես :

—Միայն թէ՝ քանի մը ասրբերութիւններ կան . . . Խորհրդարանին մէջ ալ Միւսու մը կոյ որուն Ատենապետ անունը կուտան . . . ճիշտ վարժապետի պէս է, զատ բեմի մը վրայ կը նասի և ձեռքը զանգակ ունի . . . որպէսզի երեափոխանութիւնդ կատարեալ ըլլայ, մատու վեր կը վերցնես՝ իբր թէ բնական պէտքէ մը մղուած ըլլայիր, և Ատենապետէն խօսք կ'ուզես . . .

—Խօսքին ի՞նչը կ'ուզուի . . .

—Այսինքն խօսելու արտօնութիւն կ'ուզես . . . անվկա անունդ կ'արձանագրէ, և երբ կարգդ գայ՝ հրամմեցէք լսելով քեզ կը հրաւիրէ որ բեմը ելլիս ու խօսիս . . . աս է երեափոխանութիւնը . . .

—Աղէ՛կ, բայց ի՞նչ պիտի խօսիմ:

—Ամիկա հոգ չէ, ուզածդ կրնաս ըսել, պայմանուու որ քանի մը անհրաժեշտ բառեր խսանես խօսքերուդ . . . օրինակ՝ սահմանադրութիւն, ներքին կանոնագիր, ազգային իշխանութիւն, պատկառելի ժողովս, պատուարժան պաշտօնակիցներու, ևն . . .


Ասոր համար է որ շատ երեափոխաններ կարծես բնական տուրք մը կը հասուցանէին խօսելով:

Շահրիկեան էֆէնափ ալ մատը կը վերցնէր ու խօսք կ'ուզէր, բայց ամէն անգամուն ալ անպատճառ իրմէ առաջ յիսուն հոգի մը խօսք ուզած կ'ըլլային. անանկ որ՝ կարգը իրեն չեկած՝ մութը կը կոխէր և ժողովը կը ցրաւէր:



Մեծ ցաւերուն՝ մեծ դարմանները : Շահրիկեան էֆէնափ Դաշնակցական էր, լաւ սերած էր Կազմակերպութեան պլատֆորմը, ո՛չ այն մեղրածոր և թաւշաթոյր պլատֆորմը, այլ այն միւս պլատֆորմը որ միշտ գաղանի կը պահուի ամբարիչաւ աչքերէ և որ տեսակ մը անգիր կանոնագրին է Կուսակցութեան: Ճշմարիտ փանասէն է տափկա. չկայ կացութիւն մը, հոգ չէ թէ ամենազժուարին կացութիւն մը, որուն զարմանը ցայց չտայ: Շահրիկեան էֆէնափ շուտ մտաբերեց այդ անգիր կանոնագրին գլխաւոր յօդուածներէն մէկը որ կ'ըսէր. — «Այստեղ ուր քեզ չեն իմանում, թակի՛ր:» Եւ ճշգթ թակելու տաենն էր, Պալամիոյ Խառնակարանը փոխորկող թոհն ու բոհին մէջ ինք զինքը նշմարել տալու և իր նպաստկակէտը ժամանելու համար:

Սակայն «Փթակել» կայ, «Փթակել» ալ կայ: Թակել մը կայ՝ որուն մէջ գլխաւոր գերը կը խողայ բէվոլվէրի գնդակը: Այս կերպ թակելու անհրաժեշտութիւններ չին պակած անցեալին մէջ. բայց հիմայ պէտք եղածը տա չէր. մանաւանդ որ պատուարժան երեափոխաններէն շատերուն զլուխը, փառք Տիրոջը, պէտք եղածին չափ համար էր՝ բէվոլվէրի գնդակ մը արհամարհելու համար: Պէտք էր թակելու ուրիշ եղած մը զանել, և Շահրիկեան էֆէնափ շատ պզտիկ մարդ եղած պիտի ըլլար՝ եթէ երբեք չկարենար այդքանն ալ ինք ճարել:

Այն տաենները՝ Պոլսոյ Հայութիւնը տեսակ մը կուտաշտութեան տուած էր ինք.



Վարչութեան նաւակը փոթորկի բռնուած ըլլալով, Շահրիկեան էֆէնափ յանցանքը առազատինը կը կարծէր . . .



... Բայց հազիւ առագաստը վերցուցած, նաւակը շրջեցաւ:

զինքը։ Սոհմանադրութիւն, Խղբայրութիւն, ազատութիւն, հաւասարութիւն, — այդ խելայեղման օրերուն բոլոր չանդալից անակնկալները, նոյնիակ «Մինաս Զերապ» մարտանաւին, Դաշնակցութեան Թուրքիան փրկած ըլլալուն և Սնդրանիկի Պուլկար բանակի վերին ռասուցիչ նշանակուելուն գիսաւոր, բոժոժաւոր պղղփները, — յանկարծ մուցուած էին երբ Խղմիրլեան Սրբազն Պոլիս ժամանած էր երուսաղէմի աքսորա-վայրէն։

Այդ ժամանուածը աղջը կը փրկէր ահաւոր մասհոգութիւնէ մը։ Ազատութիւնը մեր ժողովուրդին համար, չի կրնար երբեք կրիայի պատեան մը ըլլալ։ մուկը տեկի հնչախիւ կատուին ծոցը կրնայ մանել, քան մնաք ազատութեան։ Բանութեան թաթը, — որո՞ւնը կ'ուզէ ըլլայ, — միշտ պէտք է իջնէ մեր գլխուն, ճնշէ, խոնարհեցնէ, սարր-կացնէ մեզ։ Զէք յիշեր հին առածը. — «Հայը ծեծէ որ քեզ սիրէ . . .»։ — Յուլիա-նան օրերուն՝ այդ բիւրիցս երանեալ թաթը, Համիտեան թաթը, վերցած էր մեր գլխէն, սա բնական պատճառաւ որ Երևազի «սիրասուն»ը երկու ձեռքերուն մէկամց պէտք ունէր իյնալու տրամադիր թաթը գլխուն վրայ հաստատ պահելու համար։ Ազ-զը՝ գերիի վիճակէն յանկած ազատ մարդ դարձած էր, և ասիկա իր վրայ ճիշդ այն ապաւորութիւնը կը թողուր, ինչ որ պիտի ընէր սասուցիկ ջուրի տուշ մը՝ բաղ-նիքէն նոր ելած մարդու մը վրայ։ Հաւասարութեան սկզբունքը զոր այնքան մուե-ռանդութեամբ կը քարոզէին և, — թող զարմանալի ջնուի, — կը գործադրէն։ առոր վար-ժուած էր երեսուն տարուան բանակալութեան ընթացքին, առոր վարժուած էր իր ծոգման օրէն, — ինչ որ աշխարհի ստեղծման չափ հին բան է ինքնին։

Եւ ահա Խղմիրլեան Սրբազն Պոլիս կը համնէր երկաթեայ համբաւով մը։ Կ'ը-սէն թէ այդ մարդուն վրայ ամէն բան երկաթ էր, երկաթ իր խօսքը, երկաթ իր բնաւորութիւնը, երկաթ իր աչուըները, երկաթ մանսուանդ իր ձեռքը։ Հայը պար-տէզ մը կը վմսուէր, և ամբողջ արա մը, այդեստան մը կը գանէր այսպէս։ Երկաթ-եայ ձեռք. . . վիճակահանութեան մնադպոյն պարգեւը։ Ան խալոյն կուռք մը շինած էր Խղմիրլեանէն, ծնրադրած էր անոր առջեւ, խունկ ու հալուէ կը ծխէր, կրնար լինքինքը կրակը նետել եթէ հրամայէր։ Այդպէս էին նաև Սոգ։ Երևափոխանները, մէջը ըլլալով նաև Դաշնակցականները, Հնչակեանները, Վերակազմեանները և Վերա-կազմելինները՝ որոնք վերջէն Սահմանադրական-Ռամկավար անունը պիտի առնէին։

Շահրիմիան էֆէնտի առիթը չփախցուց։ Կ'ուզէր թակել, մտածեց թակել ո՛չ թէ այն ժողովուրդը որուն շալակը ելլելու կ'աշխատէր, ո՛չ թէ այն երեսիստանները որոնց գլխուն իյսելու կը ջանար, այլ, — ահաւոր բան, — անոնց պաշաած կուռքը, Խղմիրլեանը, «Երկաթեայ»ն. . . Բաւական խորսան մարդ էր արդէն՝ համինալու համար թէ Խղմիրլեանի երկաթը՝ ժամանակէն ծեծուելով ծեծուելով թիթեղի պէս բան մը գարձած էր, ինչ որ ամէն վտանգ կը հեռացնէր թակելու գործողութիւն։ Վա-րանիլը ապուշութիւն պիտի ըլլար, եթէ ոչ տեկի տիսմար բան մը։

Ու թակեց, թակեց ա՛նպէս որ ձայնը արձագանդ տուաւ չորս հովերուն։ Երեսփ. Ժողովը Պատրիարք ընտրած էր Խղմիրլեանը և յանկայս կ'ողջունէր այս ընարու-թիւնը՝ յարգանքի գերագոյն ցոյց մը ըրած ըլլալու համար իր սիրական կուռքին։

Շահրիկեան էֆէնափ ո՞չ միայն չմասնակցեցաւ ընտրութեան, առարկելով թէ Պատուիարքի մը գոյութիւնը զինքը չէր հետաքրքրեր, ոչ իսկ պէտքը կը զգար անոր, — ինչ որ քիչ մը չափաղանց զաւեշտական պատշաճութիւն կ'առնէր Ազգ . Սահմանադրութեան հետ՝ որուն անթերի գործադրութեան համար երեսփոխան ընարուած էր, — այլ մանաւանդ ոտքի չելաւ ու չմասնակցեցաւ միւս երեսփոխաններու յարգանքի ցոյցին :

Եթէ Համիտ այդ օրը Գումմ Գաբուի Մայր եկեղեցին ներս մանէր՝ այնքան ապշութիւն չպիտի կրնար պատճառել՝ որքան որ Շահրիկեան էֆէնափ պատճառեց իր այս ընթացքով : Շատ ելեսփոխաններ մինչեւ այն տասն ուշագրութիւն սնգամ չէին գարձուցած այդ մարդուն վրայ, որ իր թափթփած հագուստներով, անխնամ գլխով ու ողորմուկ երեւոյթով կորսուած կը մնար միւսներուն զգեցած սիրամարգի փետուրներուն տակ : Շուքի պէս բան մը, և ուրիշ ոչինչ : Բայց ահա յանկարծ այդ մարդը կ'այլակերպուէր, կը կերպարանափոխուէր, ահա յանկարծ իր դիւային նայուածքը յաջորդաբար իբր գնդասեղ կը միտուէր պաշտօնակիցներուն աչուրներուն մէջ և գանոնք կը բոնադասէր թարթիչներուն տակ պահուելու, ահա յանկարծ վախի սարսուոը կը ներարկէր անոնց երակներուն մէջ, կը ցնցէր ու կը խոնարհնցնէր զանոնք ինչպէս հովը եղէքը : Կարծես սատանան էր որ՝ բոլորովին մերկանդամ՝ յանկարծ արքայութեան կեդրոնը կ'իյնար, պարկեշտասուն որբուհններու, կոյսերու և մայրապետներու հաւաքոյթի մը մէջ :

Շահրիկեան էֆէնափ թակած, և լա՛ւ թակած էր : Ոչ ոք համարճակեցաւ ձայն հանել : Միայն քանի մը աէլրաէրներ՝ իրենց գլուխը ունենալով Հմայեակ քահանայ էքսէրճեանը, մեւապացին հրապարակի վրայ, և այդ անքաղաքավարութիւնը ձաղիւցին, բայց Շահրիկեան էֆէնափ տար ալ առաջքը առաւ՝ պարզելով Դաշնակցական Հանգանակին մէկ կարեւոր տրամադրութիւնը որուն վրայ կ'արժէ քիչ մը կանգ առնել :

Իստ այդ Հանգանակին՝ ամէն բանի սկիզբն ու վախճանը պէտք է սկզբունք մը ըլլայ :

Սուսնց սկզբունքի ոչինչ գոյութեան իրաւունք ունի :

Հարց մը հարց ըլլալու համար պէտք է ստանայ սկզբունքային հանգամանք :


Մեղադրանքէ զերծ են բոլոր այն բաները որոնք սկզբունքի մը անունով կ'ըլլան :

Այսպէս՝ ձեր կինը կրնայ անվախ ձեզ խարել և զոյդ մը կոստչներ անցընել ձեր ճականին, — եթէ արդէն չէ անցուցած, — պայմանաւ որ չնութիւնը կատարէ սկզբունքի մը անունով :

Երբոր ճամբան քսակահատ մը բոնէք ձեռքը ձեր գրապանին մէջ, զինքը ոստիկանութեան յանձնելէ առաջ պէտք է հարցնէք թէ սկզբունքի անունով ձեզ կը կողոպաէ . եթէ այսո՛ այն տասն թողէք որ գրապանիդ պարաք :

Մի՛ նեղէք ձեր պարտականները երբ սկզբունքային է անոնց անպարտածանաշութիւնը ընդհակառակ՝ նոր գումարներ փոխ տուէք անոնց :

Եթէ ձուն ձմեռով յանուն սկզբունքի ձեր վերարկուն առնեն տանին, մի՛ արրտընջաք . աւելի լաւ է որ ցուրտէն սառիք փողոցին մէջ քան սկզբունք մը սանահրէք :



Խաչհանգիստ



Շահըիկեան էֆէնտի դէպի ժախըլ կը բաշէք, Հմայեակ Սրբազան դէպի աչ, ու տակաւին
կը գարմանային թէ Ազգ. Երեսփ. Ժողովը չի բալեք . . .

Կաթնավաճառը երբ կաթի տեղ ջուր կը բերէ ձեզի, դիտողութիւն ընկելէ առաջ նայեցէք թէ սկզբունքը կայ ջուրին մէջ. եթէ կայ՝ այն առեն վասոք տուէք Աստուծոյ, և սկզբունքի սիրոյն ջուրը կաթի տեղ խմեցէք:

Երբ ձեր պաշտօնեան դրամնիդ կը գողնայ յանուն սկզբունքի, գող ըլլալէ կը դադրի և կը դասնայ . . . հերոս :

Այս հրաշալի Համգունակին համաձայն՝ Շահրիկեան էֆէնափ ալ սկզբունք մը համեց անքաղաքավարութենէն և Մանզումի մէջ հրատարակուած տասերկու սիւնակնոց յօդուածներու շարքով մը այդ սկզբունքը պաշտպանելով, ջուրին երեսը ելաւայնքա՞ն դիւրութեամբ որքան հեշտիւ 1908 Յուլիս 9էն առջի Թուրք յետադիմականները Սահմանադրութեան երեսը ելած էին 1908 Յուլիս 10ին: Այն օրէն ասդին՝ Շահրիկեան էֆէնափի տիրապետութիւնը ապահովուած էր Ղալաթիոյ Խորհրդարանին մէջ:

Այն ատեններն է որ նոր տենդէ մը բանուեցաւ այս մարդը, — մաքրագործման տենդը, — և իր բանախօսութիւններով ու յօդուածներով ազգին առջեւ պարզեց հետեւեալ զարմանապատում ծրագիրը որուն առթած ապշութիւնը կրնար մինչեւ Հրատ մոլորակը արձագանք գտնել:

Իրո՞ հետեւանք նոր Ծէժխոփ, զոր, — չմոռնանք այս կարեւոր կէտը, — Հ. Յ. Դաշնակցութիւնը պարգեւած էր Թուրքանայոց, ամէն բան պէտք էր մաքրագործուէր: Մաքրագործուելու էին Սպզ. Երեափոխանական ժապովը, ազգային պաշտօնապունները՝ զլուխը ըլլալով Պատրիարքարաննր, ազգային վարժարաններն ու եկեղեցները, և ասոնց յարակից ամէն տեսակ հաստատութիւններ ու պաշտօններ:

Բայ Շահրիկեան էֆէնափի, ո՛ և է պաշտօնապուն կամ հաստատութիւն մաքրագործուելու համար անհրաժեշտաբար պէտք էր գուրս վտարէր 1908 յուլիս 10էն առաջ Թուրքիոյ մէջ ապրով ամէն պաշտօնեայ: Ասոնց ամէնքն ալ անմաքուր էին, և որովհետեւ մաքուր մարդ՝ միայն արտասահմանէն եկածները կրնային ըլլալ, և արտասահմանէն եկողներուն մէջ ալ մաքուրները բացարձակ կերպով Դաշնակցականներն էին, հետեւաբար՝ պէտք էր որ ազգային բոլոր հաստատութիւններն ու պաշտօնապունները յանձնուէին Դաշնակցականներուն:


Առաջին անգամ որ այս յայտարարութիւնը բրաւ Ղալաթիոյ Խորհրդարանին մէջ, երեափոխան էֆէնափիները կարծեցին թէ ընդհանուր բանադրկեալներու հետ Ս. Փրկչի Յիմարանոցին պատասպարեալներն ալ ներման արժանացած և արձակուած էին: Այսպէս՝ անկարելի էր բացարձել այս աստիճան խելացի առաջարկ մը ընկելու կարող մարդու մը ներկայութիւնը՝ առանց յիմարապահի մը, առանց քսան և աւելի յիմարապահներու ապահովիչ ընկերակցութեան: Այսքան անակնկալ էր այդ յայտարարութիւնը որ մարդիկը սահմուկեցան, ձայն անգամ չկրցան հանել: Միայն Սէթեան Հեթում էֆէնափին անկիւնէ մը պրուաց թէ «Պոլսոյ մէջ եթէ մաքուր մարդ չէ մնացած՝ գոնէ խենթ կապելիք առատ չուան մնացած է»: Ժամէ մը աւելի միջոց պէտք եղաւ որպէս զի Երեափոխան էֆէնափիները իրենց զարմանքը թօթափին, — ինչ որ եթէ մէկ քանիփին խելացութիւնը եւ առաւած՝ միւններն ալ կրկին իրենց բնակուն ապուշութեան վերագարձուց: Բայց Շահրիկեան էֆէնափի շատ շուտ ընկճեց գըլուխ ցցող բոլոքները, իրեն օգնութեան կոչելով այն պատուական «զգոյշ կացէ՛ք»ը

որ մարդոց հոգին մինչեւ ամէնէն տօրտարոսային անկիւնները խուզել կը սպառնար , և որ արդէն այնքա՞ն լաւ արդիւնքներ տուած էր մինչեւ այդ օրը :

Եւ ահա փորձանք մըն է բացուեցաւ խեղճ մարդոց գլխուն : Քանի մը նկատի ընթացքին՝ իրենց մէջ ալ մաքուր մարդ չմնաց , ինչպէս գուրսը չէր մնացած . ամէնքն ալ «սրոշ ախտի» արարածներ դարձան , և չաս հուանականաբար աւելի վաս բաներ ալ պիտի ըլլացին եթէ երբեք Սկիւարացի և Սամաթիսցի մէկ քանի երեափոխաններ՝ իրենց թագեցիներան երբեմնի հարքը չմտարերելով՝ Շահրիկեան էֆէնտին Քաղաքաւ կան ժողովոյ անդամ ընարել չառացին : Այսպէսով՝ չարիքը անշուշան նորէն չէր վերնար , բայց զնէ քիչ մը սուելի կը սահմանափակուէր : Երեափոխանները լո՛յն շտան մը տան , համբերութիւն մաղթելով Քաղ . Ժողովոյ անդամ ընարուած իրենց գլժուալդ ընկերակիցներան :

Ինչ որ կը գուշակէին՝ նոյնութեամբ իրականացաւ քիչ ատենուան մէջ : Երկու շաբաթ վերջ՝ Քաղաքական ժողովին մէջ ալ մաքուր մարդ չմնաց : Մէկ քանին փախան խաչ հանելով և հրաժարեցան , ուրիշներ իրենց փառասիրութեան զրկանք մը չընելու համար նախընտրեցին լուռ կամակատարներ դառնալ ու դիրքերնին պահել և սակարէզը մնաց Շահրիկեան էֆէնտիի որ խկոյն ափկատթորութիւն հաջակեց :


Այն գիշերը՝ Ակնունիի Սագըզ Աղամի ապարանքը , Սէթեան Խանի Դաշնակցական Կաւալարչառաւանը , «Արծիւ» Գրաստանն ու Զալաքեան Դազարս էֆէնտի բնակարանը լուսաղարդուեցան , և առ ի չգոյէ թնդանօթի՝ զորս Ժընէվ մոուցած էին , բէվովէրի հարիւր մէկ հարուածներով հաւատաւոր ընկերներու ծանուցուեցաւ ուրախաղի իրողութիւնը՝ թէ Դաշնակցութիւնը երկրորդ անգամ մըն ալ Ազգը փրկեց , — թէն աւելի խելօք սպուր մը խառնած կ'ըլլար՝ եթէ ազգը Շահրիկեանէն փրկէր . . . :



Պղտոր չուրի մէջ որսորդութիւն



Բոլորը , բոլորը օմառի պղպջակներ են եւ ուրիշ ոչինչ . . .



IV




ԲԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ մէջ իր դիրքը ամրապնդելու և անխախտ պահելու համար՝ Շահրիկեսն էֆէնոփի ալ զիմեց այն հնարքին՝ որով Արտասահմանէն եկած ամէն գոյնէ կասկածելի հերոսներ իրենց աւելի կամ նուռալ պըղասր անցեալլ մոռցնել տուած և նոր դիմակով, նոր ծրադառով գոյութեան իրաւունք ձեռք բերած էին: Այդ հնարքը ուրիշ բան չէր՝ այլ քիչ մը աւելի խառնչտկել «Երուսաղէմի խնդիր» ըստած Կորդեան Հանգոյցը որ արդէն չօրս հինգ տարիէ ի վեր հրապարակի վրայ կը մնար՝ առանց Մեծն Աղեքանդր մը գտնելու: — «Ազգին բարաները թուցուցեր են», կ'ըսէին, և այսքանը կը բաւէր որ Աղզը տմբողջ մէկ մարդ կարի և իր բարան պահանջէ: Հին խօսք է՝ «Հայուն ինչուն կ'ուզես դաշէ, փարային մի դաշիր», կ'ըսին: Անպատճառ այս փորձամոքը գալու է Աղզին գլխուն, որպէսզի քիչ մը սթափի իր սովորական քնածութենէն, պոռաց պոռագուայ, ողեւորուի ու մարանչի: Ասոր ասանկը ըլլալը գիտնալուն համար է որ Երուսաղէմի ինսդրին առաջին կնքահայրերը՝ բուն, էական հարցը, — վանական անբարեկարգութեան և քայլքայման հարցը, — բարձի

թողի ընելով, ամբողջ գործը կեդրոնացուցին դրամական-հաշուական տեսակէտի մը վրայ :

Այդքան հնարամիտ եղան նաև Արտասահմանէն հալածական կարգ մը գոստո հերոսներ, որոնք, հազիւ Պոլիս մտած, իսկոյն մէջտեղ ինկան և սկսան լեզու թափել .

— Հարիւր հազարներ, միլիոններ գողցուեր են, կը պոռապուային, մինք դիմոկազերծ պիտի ընկնք գողերը ...


Ոչ ոք հարցուց այդ մարդոց թէ ո՞վ են, ուրկէ կուգան, ի՞նչ կետնք ունեցած



Փակեղները վերջ ի վերջոյ Շահրիկի բունն ալ փախցուցին ...

Ին Արտասահմանի մէջ : Եւ ինչու հարցնէին : Զրի փաստական մը, Աստուծմէ գոյ թէ Սատանային, միշտ բարի կուգայ :

Այդ լեզուն բանեց նաև Յարութիւն էֆէնտի Շահրիկեան : Հեռուէն՝ ինք ուրիշ իւզոտ ինդիր մը տեսած էր գիրք բոնելու, իր ազգակիցներուն կոնակը հեծնելու համար, — Օրմանեանի տապալման ինդիրը : Բայց Աւեախ էֆէնտի Սուրբէնեան իր գալէն տռաջ այդ պատառը խլեց վերցուց : Տարբեր ինդիր պիտի ըլլար Օրմանեանի



Աշխար հական Պատրիարք, ինչո՞ւ չէ ...

տապալումը . փառքը միայն իրեն չպիտի մնար . ատիկա ժողովրդականութեան փառաւոր միջոց մը պիտի դառնար նաև Դաշնակցութեան համար : Բայց ի՞նչ օգուտ . — «ինչպին խաբանը», կ'ըսէ առածը , և յափշտակովը յափշտակած էր արդէն : Այս է պատճառը որ Շահրիկեան էֆէնտի միշտ ատեց Ծխածանի խմբագիրը , և վերջոց ի վերջոց անոր երեափոխանական ընտրութիւնը ջուրը ձգեց : Կը մնար գոհանալ Երուսաղմի ինոդրով , գէմ բաղդին դէմ սիրար ամուր բանեց և մկան զայն շահագործել ա'նպէս , ինչպէս ոչ ոք կրցած էր ու պիտի կրնայ ընել : Իրեն համար՝ Երուսաղմի ինոդիրը ճշմարիտ վահան մին էր , որուն դէմ ամէն յարձակում , ամէն դէնք կը վրշուէր նոյն խակ ասածին ընդհարման մէջ : Ամէն անդամ որ ճամփող քայլ մը առնէր և գժգոնութիւն յարուցանէր , խալոյն Երուսաղմի ինոդիրը կը հանէր մէջտեղ , երկար բարակ կը պատմէր թէ ի՞նչ հրաշտի կարգագրութիւններ ըրած է , թէ ի՞նչ փառաւոր արդիւնքներ ձեռք պիտի բերէ քիչ ասենէն , թէ ի՞նչպէս գարերէ ի վեր բարեկարգութեան հետ անհաշտ մնացող Ս . Յակոբեանց վանքին մէջ այլևս կարգն ու կանոնը պիտի աթրապետեն և կղուըսուքը պիտի վերնայ : Ասիկա՝ լուսնը երկինքին իջեցնելու պէս բան մըն էր անշուշտ : Ժողովականները կը մտածէն թէ չէր արժեր ձախող քայլի մը համար վահանգել ա'յդ աստիճան հրաշտի արդիւնք մը , սիսալը կը մունային , իրենց գժգոնութիւնը կը խեղդէն և պատրաստուած բողոքները գըրպաննին դնելով՝ կը ծափահարէն խանդավառութեամբ :

Տարակոյս չկայ որ Շահրիկեան էֆէնտի ինք ալ չէր հաւատար իր խոստումներուն , և կը ծիծաղէր զանանք ծափահարող միամիաններուն վրայ : Սկզբները գոնէ այսպէս էր , բայց վերջին , կրկնելով կրկնելով , վարժուեցաւ և մկան հաւատալ իր սեփական սուտերունն : Շատ անդամ , փողոցին մէջ կը լսէն զինքը որ կը մնախօսէր .

— Այո՛ , ես պէտք եմ փրկելու ազգը սաղմական փորձանքից . . . ոս իմ նւիրական միասին է . . . ես պէտք է ցայց տամ նրանց թէ այնքան ալ հեշտ բան չի մի կենտրօնական վարչութեան դէմ խաղ սարքելու . . . լինել թէ չինել . . . որս մէջն է կայանում հարցը . . . պէտք է ջախջախեմ նրանց , թէկուզ տրաքւիլ էլ հարկ լինի . . .

Այս վերջին տեսակետով շատ ալ անխոստմասկան չէր , քանի որ կը յաջողէր ջախջախել եթէ ոչ Երուսաղմի միաբաններուն , գոնէ իր ունկնդիրներուն գլուխը :

Ժամանակ անցնելով՝ ա'լ աւելի խոր հաւատք գոյացուց իր «միասիային վրայ և Երուսաղմի ինոդիրն ու Սաղիմական վարդապետները ճշմարիտ յաճախանքներ դարձան իրեն համար : Եթէ վիճակահանութեան տունակ մը զնէր և բաղդը չփափէր իրեն , խակոյն կը մտածէր թէ անպատճառ Սաղիմականներն են պատճառը : Եթէ գիշերը յետոյքին վրայ պալար մը հանէր , տունակ չէր վարաներ հանդիպած մարդուն պատմելու թէ Սաղիմական վարդապետ մը զինքը խոցած էր : Ճամփան՝ եթէ երբեք ոտքը սահէր ու իյնար , կանգնելուն պէս չորս կողմը կը նայէր , Երուսաղմի միաբան մը կը վնասոէր , կարծելով թէ ձմերուկի կեղեւ մը դրած է քայլերուն առջեւ : Այս պէս նաև ազգային գործերուն համար : Ամէն չարեաց պատճառը , հւափսէն ըլլար թէ արեւմուտքէն , հարաւէն ըլլար թէ արեւելքէն , միշտ Սաղիմականներն էին : Կիլիկիոյ հարցին բոլոր կնճռութեանց մէջ ալ Սաղիմականներուն մասը տեսաւ միշտ , և թերեւս ասոր համար է որ միջոց մը կառավարութեան ամէն զիջողութիւն ըրաւ կիլիկ-

եան խնդիրներու մասին, ու նոյնիսկ Հիլմի վաշայի նախարարութեան հայրագույք ամենաողորմածութեան ! ! վասարանութիւնը ըրաւ Դալաթիոյ Խորհրդարանին մէջ, — Սալիմականներուն դէմ կաւալարութիւնը իրեն աջակից ունենալու համար : Ազգավաճառութիւն՝ զոր իրեն յաջորդող Վարչութիւնն ալ ընկլու վրայ է, նոյն իսկ աւելի անխղճութեամբ :


Սակայն չենք ուզեր մոռնալ թէ առանց այդ խնդրին ալ Շահրիկեան էֆէնտիպ պիտի յաջողէր սանձ անցընել Ազգ . Երեսփոխանական ժողովին գլխուն : Զէ՞ որ Դաշնակցական էր, և գոնէ 1908ի սահմանադրական ամիսներուն, ազգը Դաշնակցութեան լիազօր իրաւունք տուած էր ուղածին պէս գործածելու ո՞չ միայն իր գլուխը, այլ ոտքերն ալ, ձեռքերն ալ, նոյն իսկ աւելին . . . : Ազգը իր ամէն բաները Դաշնակցութեան բերնով ընել կ'ուզէր : Անշուշտ կը յիշէք Եղովբոսի առակը . — Զիսւն արօտատեղի մը տուած էին որ ճարակի, երբ եղջերու մը կը մտնէ մարդերուն մէջ, կ'աւրէ կ'աւրշտէ ամէն բան : Զին՝ կատղած՝ մարդուն կը դիմէ ու կը խնդրէ որ վրէժը լուծէ եղջերուէն : — Լա՛ւ, կ'ըսէ մարդը, կեցիր սանձ մը անցընեմ բերնիդ, կոնակդ ելեմ, վազենք, եղջերուն խերը անփենք : Զին կը համակերպի, թոյլ կուտայ որ սանձը անցընեն, և այն օրէն ասդին՝ մարդուն գերին կը դառնայ : — Ազգն ալ իր վրէժը ունէր լուծելիք Համիտէն, Դաշնակցութիւնը արամադիր կը թուէր այդ գործը ստանձնելու, բայց պայման կը դնէր որ սանձ մը անցընէ Ազգին բերնին և կոնակը ելէ՝ Համիտին դէմ քայելու համար : Ազգը յիմարութիւնը ունեցաւ այս պայմանը ընդունելու, և զիտէք թէ Դաշնակցութիւնը զինքը սանձելէ վերջ մինչեւ ո՞ր տեղուանքը քշեց տարաւ իրեն հետ : Իբր թէ Համիտէն վրէժ պիտի առնէր, զնաց ձեռք տուաւ Համիտի ճագերուն, և սեղմուելով սեղմուելով անդ բացաւ որ անոնք ալ գան Ազգին կոնակը հեծնեն :

Եւ եթէ Դաշնակցական ալ չըլլար՝ Շահրիկեան էֆէնտինորէն պիտի յաջողէր այդ սանձը անցընել Ազգ . Ժողովին : Ատոր համար՝ երկու աղուոր զէնքեր ունէր, մէկը բնածին ու միւսը ստացական, թէեւ երկուքն ալ հաւասարապէս աղդու, տոկուն ու համոզիչ :

Բնածինը իր մատն էր, — աջ ձեռքին ցուցամասը, — որ Երեսփ . Ժողովին մէջ կը կատարէր ճիշդ այն պաշտօնը զոր ճպոտները կը կատարէին Թուրք բանակալութեան «Երջանկայիշատակ» օրերուն : Ամէն անդամ որ այդ մատը կը բարձրանար, — և Աստուած գիտէ թէ քանիք անգամ կը բարձրանար իւրաքանչիւր նիստի ընթացքին, — մեր առիւծափրաւ Երեսփոխանները անանկ կը կարծէին թէ գաւազան մըն է որ սպասնալից կը ճօճէ իրենց գլխուն վրայ, պատրաստ շոյելու սուածին ընդմիջողը : Եւ այս սպասափր բոլորովին անտեղի ալ չէր : Շահրիկեան էֆէնտիի այդ ցուցամասը յայտնի չէ թէ ի՞նչ մը ունէր որ աւելի երկար կը թուէր քսն Դաշնակցութեան յաւակնութիւնները, ինչ որ Երկրին ու Լուսնին միջեւ գտնուող հեռուորութեան չափ բան մը ըսել է, եթէ ոչ աւելի : Խօսած ատենները այդ մատը միշտ բարձր կը մնար . անոնք կը կատարէր իր պոռագանաբանութեանց կէտաղբութիւնը : Կարելի



Շահրիկեան էֆէնտի կը զանգատէր թէ կարելի ըբլար Պլօք մը կազմել Ազգ. Երեսփ. Ժողովին մէջ: Մէկ անզամ միայն իր բաղմանքը իրականացաւ, եւ ան ալ . . . զինքը ցիցը հանելու համար:



Կուլտուրան՝ ինչպէս կ'ըմբռնէին հոգեւորականներն ու Շահիկեան:
Մէկը դէպի աչ, միւսը դէպի ձախ եւ արդիւնքը ոչինչ . . .

է ըսել թէ ամիտղովին մատ կը կտրէր այդ պահերուն, և մար կ'ընէր բովանդակ
ժողովը :Գլուխները կը խոնարհէին, աչքերը կը փակուէին, մաքերը կը թմրէին, միայն
ձեռքերն էին որ պատրաստ կը կենացին, ծափահարութեամբ կնքելու համար սար-
սափելի արիբունին խօսքերը, երբ ցուցամատը բարեհաճէր վերջակէտի նշանը տալ :

Մէկ էքսէրճեան Տէրպապան ատեն ատեն կը յանդգնէր միավանկերավ կամ մուլ-
տուքներով , — աւելի ճիշդը՝ հայնոյանքի բեկորներով , — այդ սպասնալից մատն
դէմ կէս զրո՞ւ մը վորձել : Եւ ասիկա ա՛յնքան կ'ապշեցնէր միւս
պատուարժանները , որքան որ Բաղտամի ծանօթ չորքոտանիին
բարբառիլը հազար այսքան տարի առաջ զարմացուցած էր իր
սեռակիցները :

Անպարտելի և անխոցելի այդ մատը միայն մէկ բանի քով
կը նսեմանար . և այդ բանը կը կազմէր Շահրիկեան էֆէնտիի
երկրորդ զէնքը , ստացականը , իր արամաբանութիւնը :

Անոնք որ չեն լսած Շահրիկեան էֆէնտիի արամաբանները ,
սպահովաբար ոչինչ լսած են : Տրամաբանութիւնը արամաբանու-
թիւն ըլլալէն ի վեր երբեք այդ սասինան վարպետ կիրառու-
թիւն մը չէր գտած : Շահրիկեան էֆէնտիի արամաբանութիւնը
ուրիշ բան էր . կարմլի էր զայն անուանել «գիտութիւն» յա-
զագս յապուշ կրթելոյ», — ինչ որ սարսափելի տիկտաթորը , իր
յուրի գրաբարապիտութեամբ , կը թարգմանէր՝ «ապուչները կրթե-
լու արտեստ» : Եւ ապուչները , — կը գուշակէք անշուշտ , — մեր պատուարժան երես-
փոխաններն էին :

Իրաւունք ունէր իր պաշտօնակիցները այդ սատիճան վողիողուն սազի վի-
տուքով մը պճնելու . ամէն պարագայի մէջ՝ դուք ինքնին կրնաք լուծել այս փա-
փուկ հարցը , եթէ ձեզի պարզելու ըլլամ թէ ի՞նչ հրաշալի բան էր այն տրամաբա-
նութիւնը որով Շահրիկեան էֆէնտի գանոնք կը գերէր , կը հրապուրէր , յապուշ կը
կրթէր , կամ անոնց սպուշութիւնը կը կրթէր :

Շահրիկեան էֆէնտի կ'ելլէր բեմ , և իր բերանաբաց ունկնդիրներուն վրայ
ցուցամատին սահմուկեցուցիչ հմայքը պտացնելէ վերջ՝ կ'ըսէր .

— Ես կարող նմ ապացուցանել թէ էս բոպէիս դուք այսանու չէք գտնուիր ,
այլ մի ուրիշ տեղ :

Բնականաբար զարմանքը կը դրաւէր միւսները : Շահրիկեան էֆէնտի կը շա-
րունակէր .

— Շատ պարզ հարց է սա . . . ասացէք ինուրեմ , դուք էս բոպէիս Վիեննա՞ կը
գտնուիք թէ մի ուրիշ տեղ :

— Անշուշտ մի ուրիշ տեղ . . .

— Էա՞ւ , քսմի որ մի ուրիշ տեղ կը գտնուիք , ուրեմն այսանու չէք գրա-
նուիր . . .


Հստ տրամաբանութեան , — մանաւանդ ըստ Շահրիկեան էֆէնտիի արամաբա-
նութեան , — սպիկա աւելի ճիշդ էր քանի ճշգութիւնը : Երեափոխան էֆէնտիները



հիացումով կը ծափանարէին զինքը, ճշմարտապէս համոզուած թէ այդ պահուն Ղալաթիոյ Խորհրդաբանը չէին գտնուեր, այլ մի ուրիշ տեղ։ Եւ Շահրիկեան էֆէնտի կը սկսէր առօք փառօք իր էշերը քշել, իր մեծամասութիւնները օրէնքի կարդ անցընել, իր յաւակնութիւնները նուիրագործել ատալ, ու որոշում ընդմէջ՝ ազդեցութեան նոր բաժին մըն ալ ապահովել իր պատկանած կուսակցութեան։ Շատ ծուռ խալթիր կը խանէր անշուշտ, շատ անգամ ճերմակը սեւի տեղ անցընել կուտար և սեւը ճերմակին, ծուռ քանակներէ ելած գիծեր իբր շիտակ կը քչէր, կապարը ուկի տեղ կ'անցընէր և ոսկին իբր կապար արձանագրել կուտար, բայց ոչ մէկ երեսփոխան ձայն կը բարձրացնէր։ չէ՞ որ իրենք այդտեղ չէին, իրենք «մի ուրիշ տեղ» էին։ Եթէ Շահրիկեան էֆէնտի «Լուսինը երկինքէն վար առինք» ըսելով համարտառութիւն մը ընէր յանուն Ազգ։ Վարչութեան, կամ աւելի ճիշդր՝ յանուն իրեն, — քանի որ Ազգ։ Վարչութիւնը ինք էր միայն, — երեսփոխանները յնծութեամբ կը ծափանարէին և վրատահութեան քուէ կուտային լիաբուն, յոյս յայտնելով որ Լուսինը վար առնելէ վերջ Արեւն ալ վար կ'առնէ։ Եթէ թերուաւաներ ալ գտնուէին՝ Շահրիկեան էֆէնտի արամաբանութիւնը պատրաստ էր զանոնք համազելու։ — Ինք, իբր Դաշնակցական, աստղերուն ամէնէն զարհուրելին, ամէնէն տհաբեկիչն ու անպարտելին՝ «Երլարզ»ը, Համբաւեան բանակալութեան Գեհենը վար առած էր . . . թուրքիսն փրկած օրը։ այն որ Զարին յաղթած էր, աւելի հեշափւ կրնար Բարիին յաղթել, որովհետեւ Լուսինը աւելի բարի աստղ մըն էր քան «Երլարզ»ը, և Սրբեւը աւելի հայրագութ ու բարի քան Լուսինը։

Տարիէն աւելի ժամանակ տղին գործերը վարուեցան այս արամաբանութեամբ և այս ցուցամատով։ Ցուցամատը միշտ անբաժան մնաց տրամաբանութենէն, որտես համար ա՛յն էր՝ ինչ որ են բոժոժաւոր էշերը ուղտի կարաւաններու համար։ Եւ տակաւին մարդիկ կան որոնք կը զարմանան թէ Ազգին նաւակը սահմանադրական խաղաղ ծովի վրայ աւելի վտանգուեցաւ, որքան որ չէր վտանգուած բանակալութեան փոթորկոտ ջուրերուն մէջ։ Փորձանքը նաւապետէն էր քան ջուրերէն։ կրկն մեծ բան որ նաւակը բոլորովին չընկըմեցաւ։

Եւ Շահրիկեան արկատութիւնն յատկանիշը մնաց միշտ յոռի նաւարկութիւնը։ Առաջին առուժողը եղաւ նոյն ինքն Մահմանադրութիւնը։ Շահրիկեան էֆէնտի Մահմանադրութիւնն ու սահմանադրական կարգերը բմբոննելու միակ, անյեղլի եղանակ մը չունէր։ Պարագան կը վճռէր թէ ի՞նչ կերպով պիսի ըմբանէ զանոնք։ Ինչ որ աեղ մը ճիշտ էր, ուրիշ աեղ մը կը դաւնար սիալ։ Գողութիւնը կարգ մը մարդոց համար մեղադրելի կը դաւնար, և ուրիշ մարդոց համար ալ՝ ծափանարելի։ Ինք որ «Երուսաղէմի վանքը կը թալլեն» ըսելով արդէն իսկ կնճռոս իմոդիրէ մը հարիւր և աւելի խնդիրներ հանած էր, ինք որ Սրամազդի շանթերն իսկ քիչ կը աւեմնէր Երուսաղէմի միաբաններուն համար, կարեւորութիւն անգամ չէր տուած Աղթամարէն Վարչութեան եկած միլիոնաւոր հանրագրութիւններու, որոնք ողբարով կ'ողբային թէ Դաշնակցականները «վշանագրաւոր» կը կողոպտեն իրենց սիրական վանքերն ու անոնց ստացուածքները։ Ստկէ աւելին ալ պիտի ընէր։ պաշտօնապէս պիտի պաշտպանէր ու արդարացնէր այս վերջին թալանը, հիմնուելով իր պատուա-



Ճիշդ է որ ձշմարտութիւնը հորէն կ'ելէ, պայմանաւ որ զայն չսպաննեն . . .

կան տրամաբանութեան վրայ, որուն համաձայն՝ ինչ որ կղերին ձեռքը կը դանուէր, գողցուած էր, հետեւաբար՝ պէտք է ետ առնուէր:

—Մրան գուք մեղադրելի էք նկատում, բայց հինգ սա՛ է խակական ազգասիրութիւնը, կ'ըսէր այդ տրամաբանութիւնը:

Բայց նոյն իսկ ենթադրելով թէ կղերին ձեռքը անցած ամէն բան գողօն է, կարելի էր տարբեր մելինութիւն մը տալ Աղթամարի մէջ անցած գարձածին: Օրինակի համար՝ կրնային ըսել թէ «Փողը գողէն գողցաւ, Սատուած տեսաւ զարմացաւ»... ինչ որ անշուշտ աւելի տրամաբանական պիտի ըլլար քան Շահրիկեան էֆէնտիի տրամաբանութիւնը: Մեղքը անոնց վիզը՝ որո՞ք պարտաւոր էին այդ բանը ըսել ու չըսին, թերեւս վախնալով որ թալանի գործ մը խառնչտկած ատեննին՝ իրենց իսկ սեփական թալանները երեւան կ'ելլեն...

Զուր տեղը չէր որ Շահրիկեան էֆէնտի կը պոռար անոնց երեսին.

—Մի՛ խաղաք կրակի հետ, նա ձեզ կ'այրի՛...

Զարմանալին հոն է որ ինքն իսկ կրակի հետ պիտի խաղար ու այրէր:

Օր մը, իր տիկասթորութենէն, աւելի ճիշդը՝ Ազգ. Երեսփոխանական Ժողովն ոչխարային հլութենէն, — գինովցած այս մարդը տեսաւ որ իր իշխանութիւնը բոլորովին «լրիւ» չէ: Ճիշդ է որ ամէն մարդ կը հպատակէր իրեն, ամէն բան կը խոնարհէր իր ցուցամատին տակ և իր ցուցանք տրամաբանութեամբ կը յագենար, բայց կար տակաւին մարդ մը որ նոյնքան ազդեցիկ գիրք մը կը պահէր իր քիթին տակ՝ և ասիկա, — ապշեցուցիչ բան, — առանց ցուցամատի, առանց տրամաբանութեան: Այդ մարդը Դուրեւան Սրբազնն էր, Պատրիարքը, — կղերական մը...

Շահրիկեան էֆէնտի խկոյն իր սիրական մեթոսը ձեռք տուաւ, աշխատեցաւ «սեւացնել» նաև այդ մէկը: Դուրին միջոց մը կար արդէն ատոր համար, — Երաւառապէմի հարցը: Սուսու մը, Ազատամարտի ընթերցողները զարմանեքով կարգացին Շահրիկեանի «Ատոմ» կեղծանունով սոսորագրուած յօդուած մը որ Դուրեւան Սրբազնը կ'ամբասանէր իրր «Երուսաղէմի թալանին գոլօնաթագոյց»: Շատ ապշեցուցիչ բաններ կարգացած էին այդ սոսորագրութեամբ, բայց ասիկա ամէն երեւակայութենէ վեր էր: Դուրեւան Սրբազնն գոլօնաթագոյց... — «Դաշնակցութիւնը ազգասէր» ըսկուպէս բան մը: Շահրիկեան էֆէնտի պառողը ձեռք ձգելու համար ձիւզը կարած եղաւ, որպէսեաւ այդ օրէն սոսորին սկսան երկմանի իր պատգամներուն և իր ճշմարտութեան, ուզգամտութեան ու արդարութեան ըմբռնումներուն նկատմամբ:

Բարեգազդութիւն մըն է Աղգին համար որ գոնէ ինք չզգաց ատիկա: Ոչ իսկ ուշամթափեցաւ՝ երբ «սեւացնելու» այդ ամենապղաւ մեթոսը չիրցաւ նոյն իսկ պղտիկ բիծ մը գոյացնել Դուրեւան Սրբազնի մամբաւին վրայ: — Հովը փոխուած է թերեւս, — մատծեց, և ձեռք տուաւ միւս մեթոսը, իր սոսորափելի «զգոյշ կացէ՛ք»ը, որուն արդիւնսուորութեան նկատմամբ թերահսւաս ըլլարու բնուած պատճառ չէր ունեցած տակաւին: Զէ՞ որ յաջողած էր ցեխի մէջ թաթիսել բոլոր միւմները, մէկուն ճակատը՝ ուրիշի մը անցեալը, երրորդի մը տարբեր մէկ բանը չափելով: — գործողութիւն՝ որ անհրաժեշտաբար պէտք է ընկերունար «զգոյշ կացէ՛ք»ին:

Բայց տարօրինակ բան որ այդ մեթոսն ալ օգուտ չըրաւ: Այն ատեն միայն

Շահրիկեան էֆէստի սկսու սթափիլ : Ուրեմն «կղերական մաքրութիւն»ը բոլորովին բանդագուշնք մը չէր , քանի որ Դուրեան Սրբազնի կրնար ճականաբաց՝ անտարքեր , գրեթէ արհամարհանքով անցնիլ զարհութելի սպաննալիքներու այդ տհաւոր լէ-գէոններուն առջեւէն : Պէտք էր խակապէս հագուով ու մարմնով մաքրութլար՝ պղ-քան արիութեամբ , մանաւանդ այդքան յաղթականօրէն կուրծք առալու . համար իր անպարտելի մեթուաններուն : Վերջին փորձ մը կը մնար իրն . — յաւցամասն ու արա-մագանութիւնը : Եւ արդէն իսկ սկսած էր արամարտնել .


— Դուք ասում էք թէ Դուրեան Սրբազնի հոգին անարատ սպիտակ է . . . և կարող եմ սպացուցանել թէ նո սպիտակ չի' եղել , թէ նո սպիտակ չի' . . . տապէ՛ք ինդրեմ , Դուրեան Սրբազնի հոգին կարմի՞ր է թէ մի ուրիշ գոյն :

— Անշոշտ մի՛ ուրիշ գոյն . . .

— Լա՛ւ . . . հէնց դուք էք ասողը . . . քանի որ Դուրեան Սրբազնի հոգին մի ուրիշ գոյն է , ուրեմն սպիտակ չի' . . .

Եթէ տիկտաթորութեան «հին բարի» օրերը ըլլային , թերեւս այս արամարտ-նութիւնը հալած իւղի պէս կլլէին , ինչպէս արդէն կլլած էին ատելի անկաննելի բաներ : Բայց անկէ ի վեր հովերը իրօք փախուած էին : Կարգ մը իրոգութիւններ՝ քարերն իսկ լեզու հանելով՝ վերջ ի վերջոյ յաջողած էին ուշքի բերել մեր երեափո-խանները , թէեւ աւելի դիւրաւ կրցած էին քարերուն լեզու տալ քան մեր երեափո-խանները սթափեցնել : Ազթամարի խնդիրը՝ օրինակի համար : Ամէն օր նոր , մէկը միւ-սէն ապշեցուցիչ մանրամասնութիւններ կը հաննէին Պոլիս : Այնաել ափրապիտով «իշ-խան»ը՝ կ'երեւայ թէ վարպետ մը օդանաւորդութեան մէջ՝ վերջ ի վերջոյ յաջողած էր թե տալ ու թոցնել Մայրավանքին և վանքերուն սեփական ամէն իր , խաչ՝ գիրք , գորգ , եկեղեցական զգեսաներ և անօթներ , ամէն տեսակ շարժուն և անշարժ կալ-ուածներ , կովեր , գոմէններ , ոչխարներու հօտեր , այծի երամակներ , հաւեր , սագեր ու աւանակներ , — իրը թէ այս վերջին երկուքին պէտք ունենար , — և ասոնց հետ ալ՝ նոյն իսկ ահազին տարածութեամբ հովեր , պարագներ ու այգեսամններ : Մարդը Դաշնակցական էր վերջապէս , և ամէն բան օդի մէջ պահել կ'ուզէր՝ Դաշ-նակցութեան բոլոր խոսաւումներուն , բոլոր յաւակնութեանց , բոլոր պղատօրներուն ու բովանդակ գործունէութեան հետ ներդաշնակ համերաշխութեան մէջ մնալու հո-մար : Օդը հանած էր նաև սրբավայրին դարաւոր պատկառանքը , Վեհարանի գահի-ճին մէջ թոցնելով կարգ մը օդայած պատուի տէր պարկեշտասուն կիներու բովան-դակ հանդերձանքը , գուլպաններէն սկսեալ մինչեւ վարտիքը . . . : Գոնէ այսպէս կը վկացէր Ճէհանկիւլեան՝ նոյն ինքն Դալամթիոյ Խորհրդարանին մէջ : Եւ ասիկա չատ իսկ էր նոյն իսկ մեր երեափոխաններուն պէս անզգայ արարածներու քիչ չատ իմաստու-թեան ցնցում տալու համար :

Ազթամարի խնդիրն հետեւած էր «կուլտուրա»ի ողբերգա-զաւեշտական հար-ցը : «Կուլտուրա»ն , ըստ Դաշնակցականին , տեսակ մը յեղափոխական բառ էր որ ա-մէն բանի , ամէն կացութեան , ամէն գործի կը յարմարէր զմայելի առոճգականու-թեամբ մը : Եթէ Դաշնակցականները երախտագիտութիւն բառուն գոնէ պու-տիկ մը ունենային , անպատճառ կը գանէին այդ բառը համար երախտաւոր մարդուն



... Դուք Դաշնակցութեան ամենազօրութիւնը տեսէր որ
Կուլտուրա նութիւնը տապալեց Շանթիկեանը :



Հով մըն էր անցաւ, Շահիթկեանի բովանդակ ղբամազլուխը խորտակեց . . .

անունը, և ահագին, հակադական արձան մը կը կանգնէին ի պատիւ անոր. այնքա՞ն
մեծ ծառայութիւններ մատուցած է այդ պարզ բառը իրենց. կազմակերպութեան:

Սուաճգալան այս բառը որո՛ կայուն նշանակութիւն մը չունէր. աւելի ան-
հասաւատ էր քան սահմանադրական կառավարութեան խոսառումները և աւելի փոփո-
խական քան Քէւեան Բիւղանդ էֆէնակի սկզբունքները: Իր ձեւը չէր փոխուեր, գա-
նազան և զարմանազան ասիթիներու մէջ միշտ անյեղլի և անխաթար կը մնար. իր
մեխութիւնն էր որ պարագային համեմատ մէյ մը հիւսիս կը մղուէր մէյ մը հարաւ,
մէյ մը արեւելք կը տարուէր մէյմը արեւմուտք: Թրքական օրէնքներուն պէս՝ որոնք
հիմնովին արդար ըլլալով հանգերձ գէշ մեկնիներու չնորհիւ ամէնէն անարդար
վճիններուն աղբիւր կը դառնային, այդ անսեղ բառն ալ՝ զինքը մեկնողներուն ան-
շնորհքութեան երեսէն՝ եղած էր ճշմարիտ յանցապարտ մը, նոյն իսկ ոճրագործ մը,
զոր ամէնէն խղճանար գատաւորն իսկ չպիտի վարանէր ո՛չ թէ մէկ՝ ալ տասը, քը-
սան, յիսուն, հարիւր անգամ կախազանի գատապարտելու:

Շատ անգամ կը պատահէր որ չէզոք մարդիկ իյնային ժընէվ, չ. Յ. Դաշ-
նակցութեան Օճախը, և «չէֆ»երու ապրած փառաւոր կեսնքը տեմնելով մտարե-
րէին այն խեղճ, այն պաշտելի հերոսները որոնք այդ բարեխիղճ մարդոց վարած Կազ-
մակերպութեան անունով կը կոռուէին Հայաստանի խորերը, օրերով անօթի կը մնա-
յին, իրենց կեանքը կը վասնգէին, զուր տեղը դրամ, զէնք և ուրիշ կարդի օգնու-
թիւններ ինդքելով կեղբանէն: Հարցումը ինքնին կուգար թառ կ'առնէր այդ այցե-
լուներու շրթունքին վրայ.

—Եղբա՛յր, զուք այստեղ կ'ուտէք կը խմէք, կ'ուոփք ու կ'ուռեցնէք, դրա-
մի և հածոցքի մէջ կը լողաք, մինչդեռ անոդին՝ խեղճ դործիչները խոս կ'ուտեն, ան
ալ եթէ գտնեն... ինչ բան է աս...

Եւ ահա թէ ի՞նչ կը պատասխանէին այդ ապշահար մարդոց.

—Ակոր դուք չէք կարող հասկանալ... սա մի կուլտուրական հարց է...

«Կուլտուրան՝ այստեղ՝ կը դատնար խայտառակութեան վարագոյր»:

Երբոր Կազմակերպութեան «չէֆ»երը ընկերասպանութեան կը դիմէին... Հա-
յաստանը փրկելու համար, երբոր Քուրդին դէմ ինայուած զնտուկը չէին վարաներ
իրենց սեփական ազգակիցներուն սրան խորը տեղաւորելու, ասիկա միշտ կը դառ-
նար «Կուլտուրական հարց»:

Երբոր տիմար, անհաշիւ և անօգուտ ցոյցերով ժողովուրդին ջարդուելուն
պատճառ կը դառնային, դարձեալ եղածը ուրիշ բան չեր՝ այլ պարզ «Կուլտուրական
հարց»:

«Կուլտուրական հարց» էին տակաւին հարուստներու սպանութիւնը, անօգուտ
ու ծիծաղելի վիճաբանութիւններով կատարուած ժամանակի ու միջոցներու վատ-
նումը, չուպութիւնն ու չուպութիւնը, աներեսութիւնն ու ծիծաղելիութիւնը:
«Կուլտուրական հարց» էին մանաւանդ ամէն տեսակ դրամահաւաքութիւններ,
եթէ կ'ուզէք՝ «դրամակերութիւն» կարդացէք, — ինչ որ շատ ալ անձիշդ չպիտի ըլ-
լար, քանի որ «կուլտուրական հարց»՝ աւելի իրաւամբ կընայ նշանակել նաև «կուլ-
տուրական հարց»...»

Ամէնէն առաջ Հայ Կղերն էր որ այդ մեկնութիւնը տոււաւ «կուլտուրա»ին, — միշտ ի գլուխ ունենալով էքսէրճեան Տէր Պապան, — մանաւանդ երբ Շահրիկեան էֆէնտի Ազթամարփ թալանն ալ շաղուելով շաղուելով պարզ «կուլտուրական հարց»ի մը վերածեց: Աւելի եաքը՝ «կուլտուրական հարց»ի պիտի վերածէր նուև Եսանէսքուի կտակին խնդիրը: Մինչեւ այսօր՝ տակաւին գտղանիք կը մնայ թէ ինչո՞ւ Շահրիկեան տիկոսթորութեան օրավ այդ երակատաւոր փախաւին թալած գրամէն 500 ուկի աւելի տրուեցաւ Բասմանէան էֆէնտի: Սա միայն յացանի է թէ այդ մին հաշուեյարդարութեան վաղորդ այնին՝ Շահրիկեան էֆէնտի նոր հագուստներով ներկայացաւ Դալաթիոյ Խորհրդարանը, ինչ որ եթէ իր թափթփածութեան համբաւը նսեմացաւց, գոնէ փախաղարձապար աւելի մեծ փայլ և հաստատեն հանդամանք տոււաւ «կուլտուրական հարց»ին՝ «կուլ տալու հարց» մեկնութեան:



Եւ որովհեանեւ ամէնէն աւելի Կղերն էր որ կը շահագործէր այդ մեկնութիւնը, Շահրիկեան էֆէնտի գործաւ անոր դէմ:


— Սիս գուք էլ էք կուլ աւել, գուք էլ էք կուլ տալիս, կը պուար անոնց:

Եւ տագանովարար իրաւունք ունէր: Խնդիր էր սակայն թէ երկու կողմէն ո՞րը պարարա կովերը կը կլէր և ո՞րը վախա կովերը: Այս հարցն ալ մնայ հանելուկ, հաւկանակ անոր որ վիճաբանութիւնը երկար աւելեց և վերջ ի վերջոյ իր մէջ պարփակեց ազգային բոլոր գործերը՝ կրօնականէն սկսեալ մինչեւ ընկերականը, քաղաքականէն սկսեալ մինչեւ կրթականը, յարաբերականէն սկսեալ մինչեւ անտեսականը: «կուլտուրա» կ'ըսէր կղերը և դէպի աջ կը տանէր գործերը, «կուլտուրա» կ'ըսէր Շահրիկեան էֆէնտի և դէպի ձախ կը մղէր դանոնք: Այս է պատճառը որ ամէն խնդիր իր գտնուած տեղը մնայ, մատ մը անդամ չկրցաւ յառաջանալ: Բարեբազդութիւն մըն է նորէն որ երկու կողմերը չհամաձայնեցան: Այլադէս՝ տարակոյս չկայ որ ամէն բան կլլած լմնցուցած էին մինչեւ այսօր . . .

Երբոր կոխւը դադրեցաւ, «կուլտուրա»ն՝ Դաշնակցութեան այդ պասուուական զէնքը որ աւելի հաստ ու առկուն էր քան Գասպարեան Արփատակէս էֆէնտի երեսին կային, — ինչ որ պզափիկ բան ըսել չէ, — խորտակուած էր, և խորտակուած էր այնաքա՞ն զէ՝ որ այլես չէր կրնար ոտքի եղել նոյն իսկ Շահրիկեան էֆէնտի ցուցամատին ու արամաբանութեան պէս ամենալզօր անթացուպերով: Այն օրէն ասդին՝ Դաշնակցութիւնը լքեց այդ բառը և անոր տեղ սկսաւ գործածել նոր բառ մը՝ «մշակութական»ին մէջ ալ «կուլ» կար, և հոն ուր կուտ ու Դաշնակութիւն կայ, նորէն «կուլ տալու հարց»ն է որ կը գոյանայ՝ ամենապարզ թուաբանական խնդիր մը պէս.

Կուլ + Դաշնակցութիւն = Կուլ տն' ու

Ինչո՞ւ կ'ըսեն թէ՝ ամէն ճամբայ Հոռոմ կը տանի:



Հմայեակ Խպիսկոպս (Զիուն վրայէն). — ՄիսիթարուէՇահրիկեան էֆէնտի, Յիսուս ալ մէկ հատ ունէր երկու կողմերը . . .

Այսպէս ահա հովերը փոխուած էին տակաւ առ տակաւ, և Շահրիկեան էֆէնտի զուր տեղը իր ցուցամասն ու տրամաբանութիւնը կը յոդնեցնէր Դուրեան Սրբազնը «Աւացնել» ու համար : Մինչեւ որ ատիկա հասկնար՝ պէտք պիտի ըլլար որ ցուցամատէն մէկ երկու թիզ և տրամաբանութիւնէն ալ քանի մը տրամ քան պակսի : Այն ատեն՝ փոխեց միսթէմը, և Կիլիկոյ մէջ կախուելիք հինգ նոր անմել Հայերը պատճառ բանելով՝ համոզեց Պատրիարքը թէ պէտք է հրաժարի Վարչութեան հետ համախորհուրդ : Վերջին ու գերագոյն ճիզ մը բնել տալով իր տրամաբանութեան ու ցուցամատին՝ Ազգ . Երեափ . Ժողով ալ այդ գաղափարին կապեց : Պատրիարքը հրաժարեցաւ, յուսալով որ Վարչութիւնն ալ իրն պիտի հետեւի, բայց հազիւ Դուրեան Սրբազն հեռացած, Շահրիկեան էֆէնտի աւելի ամրապէս տեղաւորուեցաւ իր աթուին վրայ :

Վերջապէս հասած էր իր նապատակին, վերջապէս տապալած էր Պատրիարքը ու կը մնար մինակ, «Որիւ տիկատթոր», իրականացնելով նոյն ատեն՝ «աշխարհական Պատրիարք»ի իր խոչալը՝ զոր նոյն խակ թունդ Դաշնակցականներ չեին վարանած բանդագուշանք մը նկատելու :

Շահրիկեան էֆէնտի սակայն երկար չպիտի կրնար քնանալ իր յաղթութեան դախնիներուն վրայ : Որովհետեւ չուտով հասկցուեցաւ թէ Պատրիարքին հրաժարականով ազգը ինկած էր ա՛յն տեսակ աղուոր կացութեան մը մէջ ուրկէ միայն իր արժանապատուութիւնը, իր Պատրիարքարանին դարաւոր բահարիմը վրայ տալով պիտի կրնար ճողոազրիլ, ինչպէս որ ալ եղաւ վերջէն : Պացքարին գլուխ կեցաւ Կոկը, և դուք Դաշնակցութեան ամենազօրութիւնը անսէք որ չկրցաւ դիմադրել նոյն խակ Հայ ազգին այդ ամէնէն ակար տարրին, ինքոր Համբաւ մը և Շահութիւնը ... տապալած էր և Զարիզմը պիտի տապալէր !!!


Շահրիկեան էֆէնտի առօք փառօք բարձրացած էր Ազգին գլուխը, առօք փառօք նետուեցաւ նաև Ազգին ոտուըներուն տակ : Կը պուար, կը կանչէր, կը ճուար ու ... կը բւազէր :

— Ախր, կ'ըսէր, ի՞նչ էք պահանջում . . . խօմ կարելի էլ չի եղունզը միսէն բաժանել . . .

Եւ սակայն բաժնեցին : Իրաւ է որ կամ եղ նոգէն կտոր մը մնաց միայն վրայ և կամ միաէն կտոր մը եղունզին վրայ, որովհետեւ՝ այն օրէն ատղին՝ ո՛չ եղունզը եղունդ մնաց և ոչ ալ միսը միս :

Շահրիկեանի հրաժարելէն վերջ՝ ազգ . գործերու վարչութիւնէն ու տնտեսութիւնէն բոլորովին չանհետացաւ շանդիկեանութիւնը : Երամելիիները վերջապէս երկար ատեն միեւնոյն մասութին կապուած մնացած էին : «Եա թիւյիւնսէն, եա խույրնսան...», պիտի ըսէր թրքական առածը :






V

ԱԳԴԲ շատ գտան, շատ անողոքոյն կատակ մը լրած է Շահրիկեանն էֆէնարի՝ սարսափելի ցուցամասի մը և չանթահարիչ արտամաբանութեան մը ճետ անոր առզով նաև... զրիչ մը: Մէկ ձեռքալ առածը միւս ձեռքալ ետ առնելու պէս բան մը: Որայնեան եթէ ցուցամասն ու արամաբանութեանը հարիւրին աթառն բարիք կը բերէն իրեն, զրիչը հարիւրին հարիւր և առելի չարիք կը բերէ: Գրիչ չէ, ցուցանք, — ճշմարիա գմբաղդութիւն մը. և գոնէ ինք յանցաւոր չէ ատար մէջ: Կարելի՞ է կուզը մեզաղը իր սապատին համար. կազը ինչ յանցանք աւնի՞ եթէ սաքը ծուռ շինուեր է մոյքենի սրգանդին մէջ:


Գրիչն ալ բնական թերութեան պէս բան մըն է Շահրիկեանն էֆէնարի համար. չի կրնար գարմանել զայն և չի կրնար բամնաւիլ անկէ: Իր անէծքն է պարզապէս: Ինչպէս որ Սատուած Աղամի և իր սերունդին համար ճակար քրախնքով հաց առ առելու ճակատագիր մը սահմանած էր, — թէւ չատեր առելի արիշներու քրախնքալ կ'ուտեն իրենց հացը, — այնպէս ալ Բազզր՝ լսած էր այս մարդուն. — «Գրիչը երբեք չսփառի ձգես ճեռքէղ»: — Առելի լսա կ'ըլլար որ լսէր. — «Ամբազջ կեանքիտ ընթացքին մօրէմերկ պիտի պտափի»: — Ասով գոնէ տանելի կ'ըլլար, հոգ չէ թէ առնելի... գէտի յիմարանոց. մինչդեռ դրչով՝ ճշմարսապէս անտանելի է:

Ինչ որ կը ծնի այդ գրչէն՝ ծանօթ է ներկաց սերունդներու. բացց թերեւս տպագայ սերունդը զրկուի անոր արդիւնքը տեսնելէ, որովհեաւ Շահրիկեանն էֆէնարի ընդհանրապէս Դաշնակցական թերթերու մէջ կը զրէ և Դաշնակցական թերթերն ալ, — չարամիսներ կ'ըսեն թէ յարդի խիւսով շնուռած թուղթերու վրայ տպուելնուն համար, — այնքան անցագորէն կը լափուխն ջերմուանդ ընկերներէ որ մէկ օր հրատարակուածին հետքն անցամ չի մնար յաջորդ օրը: Այս պատճառաւ՝ այստեղ աւելորդ չի գտանար քիչ շատ ծանօթութիւն «Շահրիկեան գրականութեան» մասին:

Ասուաջին ուշագրաւ բանը այդ գրականութեան՝ ոճն է: Շահրիկեանն էֆէնարի



Զակարայական ժայռը խէժով չի վակչեր, Շահրիկեանն էֆէնտի . . .



Եւ այս ամենը ոչ իսկ քիչ մը կը կշռեն . . .

քա՞ն աւելի պարապութեան տպաւորութիւն թողուն, —և յօդուածը կը ծնի այն միւս
նոյն գիւրութեամբ որով լու մը կրնայ դուրս գալ փիղի մը արգանդէն:

Հետաքրքի՞ր էք . նախադասութիւն մը կազմենք մենք մեղի: Հաւատացեք որ
չափազանց հրահանգիչ է:

Ենթադրենք որ շահրիկեսներէնի ֆումիւներուն տետրակը մեր ձեռքն է, և
անկէ ընտրենք հետեւեալ մէկ քանի ֆումիւները: —

կուլտուրական աւտոնոմիա ց' եղել, ց' էլ լինի.
ֆաստացի կերպով սադիմական շէրիաթմական արարթներով
զո՞նեա ակզրունքային հարց տաքնիքական թէկուզ
կղերական չարչիութիւն որոշ տիպի բնորոշ զիծ
ազգերի համերաշխութիւն հակամարտ հոսանքներ գայ-
րումար շպրտում:

Կարեւորը այս ֆումիւները ունենալ ու շարեն է . մնացածը մանկապարտէզի
աշակերտ մըն ալ կրնայ ընել, թերեւս աւելի հեշտիւ քան մենք կամ Շահրիկեան
էֆէնտին: Այլևս կը մնայ միայն բաց տեղուանքը լեցնել ըստ բաղդի մտքերնիս ինկած
բառերով: Փորձենք ուրեմն: —

Հայ ազգին մէջ կուշուրական աւտոնոմիա հասկանալի չկ' եղել, չկ' էլ լինի. կ'ապացու ցա-
նենք ֆաստացի կերպով, բանի որ սադիմական կաշառակերներ շէրիաթմական արարթներով թոյլ
չեն տուել զո՞նեա մշակել սկզբունքային հարց եւ մշակել տաքնիքական խզմնութեամբ: Թէկուզ
մի բիչ էլ կղերական չարչիութիւն աւելանենք սահմանելու համար որոշ տիպի մարդկանց իւրա-
քանչիր բնորոշ զիծ, առաջ են զայս մի շարք հակամարտ հոսանքներ որոնք անկարելի են զար-
դում ամէն տեսակ ազգերի համերաշխութիւն: սրան եթէ փրովիցացիա չէր տառմ, էլ ի՞նչ զահ-
ռումար էր շպրտում:

Մենք կրկին անմեղ բառերով լեցուցինք նախադասութեան պակաս բառերը:
Եթէ Շահրիկեան էֆէնտին ըլլար լեցնողը, այնքան հայնոյութիւն, այնքան «հարկառոր»,
այնքան բամբասանք ու Դաշնակցականութիւն պիտի դնէր անոնց աեղ, որ գրուածքը
ձիշդ ու ճիշդ անողիսկան աղի ազգեցութիւնը պիտի գործէր բնթերցալներուն վրայ:
Եւ կարծենք հարկ չկայ ըսելու թէ ամէնքն ալ, Ազատամարտ ձեռքերնին, պիտի սախա-
ռէին սուրալ գէպի այն հանգստավայրը որ գարերէ ի վեր Մարդկութեան ամենամասերիմ
բարեկամն ու ախովարարը կը մնայ, թէկ ապերախա Մարդկութիւնը միշտ կը զգու-
շանայ այդ բարեկամութեան խօսքը ընելէ ...





ՀՀ Ազգային գրադարան



NL0328531

19.916

